Տ. 1136 1889 ՄԱՐՏ 14 ՇԱԲԱԹ 1306 ԶԻՒՆԻ 24 ՊԷՏԵՐԱՅԻ ՍԷՆԻ

20 ԿՈՊԵԿ

ՀԱՅՐԱՏԻՐ ԾԱՐԳԻՅԷ

ԹՕՂԹԱԿԱՆ ՄԻԱՅՆԵՐ ԹԻՒՃԱՌԱԳԻՆԵՐ ՍԱՀՄԱՆԱՓԻՆԵՐ ՎԱՆ ԻԼՄԻՆԵՐ

ԵՐԵՎԱՆԻ ԳԻՇԵՐԱԹԵՐԹ

20 ԿՈՊԵԿ

ԱՊՈՆԷ ԳԻՇԵՐԱԹԵՐԸ

	12 ԾԱԼԷ	6 ԾԱԼԷ	3 ԾԱԼԷ
ՄԹԱՄԹՈՎ	140 ՂՐ.	70 ՂՐ.	40 ՂՐ.
ԹԱՇԵՐԱ	200 »	100 »	

Մէջիտիէ 20 ղրուշան

ԻԼԱՆԱԹ ԳԻՇԵՐԱԹԵՐԸ

Յինսի՝ 2նսի մէջ ՅԻՆՍԻ ա[illegible] ղրուշ. 5
Յունուարի սահմանէ 11ի 10ռ. հա[illegible] »
Մէջտեղը [illegible] տարի պէտք է մեծատէր [illegible] ապրուստ [illegible] մէջ սէրմ [illegible] էվրաք խատէ [illegible] հաղ տարի։

Խմբագրատեղի, Օթամաշվուտ Պազը Ալի Ճաատէսինտէ նումէրո 20 Ճիվելէկեան մաթպասասնտա տարը։ Գեանֆիֆէի մէվասա հոգդրնտա կազէթանըն սահիպ վէ մէտուլը ՅՈՎՀԱՆՆ ՃԻՎԱԼԷԼԷՍՈՒՆՆ միրաճաաթ օլունուր։

ՍԸՐՊԻՍԹԱՆ

Կէչէն չարշէնպիհ կիւնքի թարիխլէ Պէյկրատան պէրվէճէր աթիեազրլմիշ տուր։

«Գրալ Միլան՝ իսթիֆասընտան պէրու կէչէն ճիզի միւտուիթտէն պիլ իսթիֆատէ մէսալիսը գաթիլէսինի թէսվիրէ իմմիշ տիր։ Միւշարէլէյհան՝ թախսիսաթը գրալիչէնին պէօյիւք գրսրյա իսթիֆատէսինի թէէմին իմմիշ տիր։

«Գրալ Միլան՝ գրալիցա Նաթալինին Պէյկրատա ավուէթինէ միւսաատէ օլընմամասընը չալըշրպ չապալայարագ հէյէթը նիյապէթէ թէահիւա իմտիրմիշ, վէ միւշարէլէյհանընն ավուէթինտէն անա վէ օղուլ հագդընտա գուհուրի միհէմմիշ օլան մուխթարարարը տա օղլնա կէօսթէրէրէք անը գօրդուտուպ իսթէտիկի կիպի գանտրըմըշ, վէ վիլտէսինէ Պէյկրատա ավուէթ իմմէսինի միւպէյլին վէ քէնտիսիլէ մէմալիքը էճնէպիյտէ կէօրիշէճէյի վատրը միւթէզամին պիր մէքթուպ եազտրրմշ տուր։

«Գրալ Միլան՝ թաճր գրալիլի օղլունա թէէմին իչուն խէրքը հիւքիւմէթ իմմիշ իսէ տէ, Սըրպիսթանտա զուհուր իտէճէք վուգուտաան գաթը արագա իմմէյիպ, գրալիցանընն ավուէթինէ միւսաատէ օլընտրը թագտիրտէ ֆիրիէն միւտախէլէ իտէճէկինի, վէ իշթէ պունըն իչուն պիր ազ վագթ Պէյկրատ եազընտա եանի եա Տէրսաատէթտէ վէ եախսա Վիէննատա տուրմագ Նէյթինտէ պուլընտրդընը՝ Պէյկրատան հարէքէթինտէն ագտէմ տէֆաթլա պէյան էյլէմիշ տիր։»

Նէջ վէ Շագա բիսգօբսլարը՝ հալու մէվգրի ճէտիտ գարշը լուհպանճա իմթիխազը իյճապ իտէճէք մաէք իւղերինէ իճրաի միւգաքէրէ իչուն Պէյկրատա մէթրօբօլիտնին տավէթի իւղերինէ Պէյկրատա կիմմիշլեր, վէ հէյէթը նիյապէթ ըէիսի Մ. Բիսմիչ թարաֆընտան գապուլ օլընմըշլար տրը։

ԲԼԵԹԱՏԱՆ ԳԱՐԸԾԳԼԷՌԼՈՐ

Ալաֆր. մարտն 20նճի կէչէն չարշէնպիհ կիւնիւ Մաճառ Մէճլիսը մէպուսանընընն խիթամը իմթիխանտա Բէչթա սօգագլարընտա եէնիտէն պազը շայանը թէէսսիֆ գարըշրգլգլար զուհուրա կէլմիշ տիր։ Պիր խայը կէնճէլր՝ Մէճլիսը մէպուսան տարէսինին էթրաֆընտա թօրլանրպ, հէյէթը փիւքլանրն խուրուճինտէ հագարէթամիզ նիտալար սալրվէրմիշլեր վէ հաթթա բէխը վիւքէլա Մ. Թիցանրն արապարնը տախի թագիպէ պաշլատրգլարընտան, սիւվարի բոլիսէր միւսախէլէ իլէ գալապալրը տաղրմամա մէճպուր օլմուշլար տրը։ Էշալի՝ պատէհու մէպուսանտան Մ. Շարլ Բիւլքինին իւզերինէ հիւճում խիպ, իֆրաթ սօլթարաֆ մէպուսանընտան Մ. Գօլման Թօրա՝ մուսախիլէյհի միւսաֆաա իմմէք խոթէմիշ օլմաղլա, գաֆասընա պիր սօքա եէյէրէք ադրճա մէճբուհ օլմուշ վէ գանլարա միւլէմմա օլտրը հալտէ պիր գիւպէ նագլ իտիրմիշ տիր։

Էօլիէնտէն սօնրա էհալի թէտրիճէն թէհտիտամիզ պիր հալ քէպ իմթիսինտէն, բոլիս՝ ասքէրին մուավէնէթինէ միւրաճաաթ իմմէյլէ մէճպուր օլմուշ վէ շէհրին միւխթէլիֆ նօգթալարընա 4 պէօյիւք ասքէր իղ ամէ օլընմիշ տրը։ Պիր մէմուր տախի է հալինին խրշմընա գուրպան կիտիպ, մէրգումմ՝ պիր գամա իլէ աղըրճա մէճբուհ օլմուշ տրը։ Ագշամ պիր խայր թալէպէլէր՝ մէպուս Գրայցի կին խանէսի բիչկեահրնտա թօրլա նրպ չիտտէթլէ պաղրշլայա պաշլամրշլար վէ տէհշէթլի բաթրրտը գօրարմրշլար իսէ տէ, ասքէրին վիրուտի իւզերինէ տաղրմրշլար տրը։ Պիր խայը քէան թէվգիֆ օլընմրշլար տրը։ Բէչթանընն տիկէր մահալլերինտէ տախի պաղը նիւմայիշլեր մուգու պուլմուշ տրը։ Նիւմայիշլիլեր՝ հիւքիւմէթին միւբէվվիճը էֆքարը օյան նէյզէն կազէթասընընն իտարէխանէսի էօնիւնտէ կազէթաի մէղքիւրընն պիր նիւսխէսինի եազմրշլար տրը։ (Մէնիրէօր)

* * *

Բէչթատա գարբշրգլրգլարընն թէքէրրիւր իմմէսինէ մէպին, իմբէրաթօր՝ բէիւր վիւքէյա Մ. Թիցայը նէզտինէ ճէյպ իլէ քէնտիսինէ թէմամէն էմնիյէթ վէ թէվճիհի օլտրդընը պէյան իմմիշ, վէ պուուկունընզլրգլարրն մէնի նէյէ միւթէվագգրի իսէ իճրասընա տերհալ միւսաատէ օլընճաղընտան, արզ էյլէմէսինի թէնպիհ էյլէմիշ իսէ աէ, Մ. Թիցա՝ թէտտապիրը ֆէվգէլատէյէ լիւզում կէօրիլմէքսիզին մարազա իտէն ֆըրզ ալարրն բէիսլէրի օլան զէվաթն հիմմէթիյլէ ուկունընզլրգլարը թէքիրնի միմքին օլաճաղը իւմիտինտէ օլտրդընը սէօյէմիշ տիր։

ԿԻՐՆԷԼԻՒՔ ՀԱՎԱՏԻՍ

Բէչթատան մարտ 22 թարիխիլէ աթիտէքի թէէկրաֆ քէշիտէ օլունմրշ տրը։

«Իմբէրաթօր, իմբէրաթօրիցա վէ քէրիմէէրի արշտիուէս Մարի Վաւէրի՝ Վիէննայա կիտէճէքլէր իսէ տէ, իմբէրաթօր սալը կիւնիւ երնէ Բէչթայա ավուէթ իտէճէք տիր։ Իմբէրաթօրըն ավուէթինտէ հէյէթը վիւքէյճա գբսանն թէպէտտիւլամ վուգու պուլաճագ տրը։ Հէյէթը վիւքէյա պու սուրէթլէ թէճտիտ իտրտիքտէն սօնրա, իմբէրաթօր՝ Վիէննայա ավուէթ իտէճէք, վէ պիր ազ արամտան սօնրա Ալէքսանիայա կիտէրէք իմբէրաթօր Կիրեօմա իտտէի զիյարէթ էյլէյէճէք տիր։»

Ալէքսանիա իմբէրաթօրը Կիրեօմընն կէլէճէք յունիս իչինտէ Ինկիլիթերայա ագիսէթլէ, պէօյիւք վալիտէսի Ինկիլիթերա գրալիցասընը զիյարէթ իտէճէկի՝ Պէրլինտէ բէսսէն իլան օլունմրշ տրը։

Կէչէն ճումա կիւնքի թարիխլէ Լօնտրատան աթիտէքի թէէկրաֆ քէշիտէ օլընմրշ տրը։

«Ինկիլիթերանընն թէտարիքեաթը պահրրիյէսի՝ Միճթէէսի Ամէրիգա հիւքիւմէթինի հարպ սէֆինէէրինի արմրրմամա մէճպուր իմտիկի կիպի, Բուսիանընն 120 միլիոն լուբլի սարֆըյլա տանանմասընը թէղիտտ գարար վէրմիկի չալի օլմուշ տրը։

«Միճթէսիսի Ամէրիկա հիւքիւմէթի՝ Ինկիլիթերայա գարշը պիր մէսլէքը մէթանէթքեարանէ իմթիխազ խուպ Լօնտրա մէհաֆիլինի տիչինտիւրմէյէ պաշլատրը կիպի, Ինկիլիթերանընն Բուսիա իլէ օլան միւնասէպաթը տա էվվէլքի գատար տօսթանէ պիր սուրէթտէ ճէրէյան էյլէմէտիկի խապէր վերիլիյօր։»

Սոֆիատան եազըլորընա կէօրէ, չիմտիյէ տէկին Պուլգարիսթանտա էլէ կէչիրիլէն էշգըյատան 18ի ասրվրը վէ 100 գատարը 5 սէնէտէն 15 սէնէյէ գատար քիւրէք ճէգասընա մահքիմ օլմուշ տրը։ Ախիրէն Բիլէ մանասթըրը ճիվարընտա 23 էշգըյա տահա խոտիուվրը տրը։

Թէ-Ը նամ Լօնտրա կազէթասընընն պէյանընա կէօրէ, Ինկիլիթերա գրալիցասը Վինսսոր սէրայընընն պիր սալընընա վագ իմմէք իւզրէ Վիէննանընն մէշհուր բէսսամբարընտան Մ. Անֆելիյէ՝ բրէնս Ալէքսանտր տր Պաթէնպերկին պէօյիւք պիր բէսմինի սրբարը իմտիկի հալտէ, բրէնսը միւշարէլէյհին մատմազել Լուիզինկէր իլէ իզտիվաճը իւզերինէ մէգքիւր բէսմի մահալը մէզքիւրէ վաղ իմմէքքէն սարֆը նազար էյլէտիքտէն պաշգա, խուսուսի պապմընտա բրէնս Ալէքսանտրըն նէ գատար բէսմէրի վար իսէ ճիւմէսինի տէ եըրմրգ ամէշէ ամմրշ իմմշ։

Ինկիլիթերատա սէրպէսթի ֆըրգասը բէիսի Մ. Կլատսթօնրն պէօյիւք պիրատէրի Սըր Թօմաս Կրատսթօն՝ 84 եաշընտա օլտուղը հալտէ ախիրէն Լօնտրատա վէֆատ իմմիշ տիր։ Մ. Կլատսթօն՝ պունտան էվվէլ մուհաֆազաքեարան ֆըրգասընա մէնսուպ իքէն սօնրատան սէրպէսթի ֆըրգասընա կէչմիշ օլտուղը հալտէ, պէօյիւք պիրատերի Սըր Թօմաս՝ էօլիւնճէյէ գատար մուհաֆազաքեարան մէսլէքինտէն արբրմամըշ տրը։

Բէչթատա գարբշրգլրգլարը թէքէրրիւր իմմէսինէ մէպին, իմբէրաթօր՝ բէիւր վիւքէյա Մ. Թիցայը նէզտինէ ճէյպ իլէ քէնտիսինէ թէմամէն էմնիյէթ վէ թէվճիհի օլտրդընը պէյան իմմիշ, վէ պուուկունընզլրգլարրն մէնի նէյէ միւթէվագգրի իսէ իճրասընա տերհալ միւսաատէ օլընճաղընտան, արզ էյլէմէսինի թէնպիհ էյլէմիշ իսէ աէ, Մ. Թիցա՝ թէտտապիրը ֆէվգէլատէյէ լիւզում կէօրիլմէքսիզին մարազա իտէն ֆըրզ ալարրն բէիսլէրի օլան զէվաթն հիմմէթիյլէ ուկունընզլրգլարը թէքիրնի միմքին օլաճաղը իւմիտինտէ օլտրդընը սէօյէմիշ տիր։

ԹԱՀԻՐԻԱԹԸ

ՈՒՄՈՒՄԻԵՆ

Մալիյէ նէզարէթը ճէրիլէսինտէն մարտ 20 թարիխիլէ վիլայէթը Շահանէյէ աթիտէքի թահրիրաթը ուսուսիյէ իրսալ օլընմրշ տրը։

Պիտտէֆաաթ իչար օլընտրդր վէճճէլէ, սասաքիրը միսմէթպտիլէ կիւզէշթէ մասչարընն թէսվիէսինէ իմթինա օլընմասը իրատէի Սէնիյէի հաղրէթը Խրլաֆէթբէնահի իդթիդասընտան օլտրդը հալտէ, պազը մահալէրտէ մուղալիրը բիղալ ալի էֆրատար մէրգումմ մասչարը գբրտրբրբրմագ կիպի սուլ իսթիմալաթ վէ պունտան տօլայը թարաֆլարընտան չիքեայէթ վուգու պուլմագտա օլտրդը՝ իչարը Սէրաս քէրիտէն անլաչարընը։ Շու հալէ միւթէճասընը օլանընարը զահիրէ իլարաճը լապիւտ օլմաղլա, թահդիգաթը ժախսուսէ պիլիճճա, վիլայէթին մէմուրինը մալիյէսինին հանկրսը պու տուրլու մուամէլէի սէիրէտ պուլընմրշ իսէ, պիր տահա խրատէթը մալիյէտէ իսթիտամագ իւզրէ աղլ իտիլէրէք, հագդլարընա մուամէլէի գանունիյէնին իճրասը իչուն քէյֆիյէթին իչարը, վէ մասալաթը մէզքուրէնին իրատէի Սէնիյէ վէ թէպլիղաթը սապգա տաիրէսինտէ իֆասը էսպապընը խմիհսալի ըէճա օլընը։

ՏԱԽԻԼԻՅԷ

—Սուուտը խտէն իրատէի Սէնիյէ մուճիպինճէ, տիւն Մէբթէար Թրպպիյէի Միլքիյէտ մէնգրպէի վէլատէթ (Մէվլուտ) գրատա օլընմրշ, վէ պունտա միւտիրը մէքթէպ գայմագամ Հիւսէյին պէյ իլէ հէյէթը մուալիմին վէ շակիրտան վէ գէվաթը սարէ հալը պուլընմրշ, վէ խիթաբընտա հաղրրունն քիսաֆէտինէ չէրպէթլէր վէ չէքէրլեր թէվզի օլընմրշ տրը։

—Սատրազամ հաղրէթլէրինին թահրը բիրասէթինտէ օլարագ Տախիլիյէ, Մալիյէ, Թիճարէթ վէ Էվգաֆ նազրլարը բաշալար հազարաթընտան միւրէքքէպ պուլընան վէ պիր վագիտան պէրու իճթիխա իմմէքտէ օլան պիւտէֆ գօմիսիօնը մախսուսը՝ կէչէն ճումա էրթէսի կիւնիւ Պապը Ալիսէ թէբրար ադտը իճթիխա էյլէմիշ տիր։

—Շարդ չրմէնտրֆէրլէրի իչէտիճի գումբանեասընընն Բարիզտէ պուլընան մէճլիսը իտարէսի ազասընտան Մ. Լանկ՝ գումբանեանին խուսուսի մուրախիասը մէմուրիէթիլէ կէչէն ճումա էրթէսի կիւնիւ Տէրսաատէթէ կէլմիշ իսէ տէ, մուամիլէյհին՝ գումբանեանընն վէքիլի սը ֆաթբյա Տէրսաատէթտէ տախի սուբէթտէ գալահաղը՝ Բարիզտէն վէրիլէն մալիսմամտան անպաշրլբյօր։

—Շէհրիմիզ Իմմաիա սէֆիրի՝ հիւքիւմէթը մէթպուսէսինտէն ալտրը մէհզունիյէթէ մէպին կէլէճէք բաղար կիւնիւ զէվճէսիյլէ պէրապէր Եվրօբայա ազիմէթ իտէճէք տիր։ Մուշարէլէյհ՝ իշպու սէյահաթը գարա թարիգիյէ իճրա իտէճէքյինտէն, պիր գաթարը մախսուս քիրալամշ տրը։

—Շէհր Էմինի Մաղհար բաշա հազրէթլէրի թարաֆընտան ուսուսէ տէվարը պէյէտիլէյէ եազրան պիր թահրիրաթա, եալըարան թանֆիֆաթ վէրկիսի ալընմամասը իճապ իտէճէկի, վէ եազլըղա նազը էշեա իտէն ասկապը էմլաքը էշեասընը թէվզիֆ իմմէք հիպի հալաթտան իճթինապ իտիլէրէք, ըուսուսը թանզիմիյէսին պօրճ օլանլար հագդընտա գանունէն մուամէլէ օլընմասը լազըմ կէլէճէկի իչար գըլընմրշ տրը։

—Էվվէլքի կիւն Օսմանտան հարբէքէթ իմմիշ օլան Զէհնէյթ նամ Բուս վաբօրը՝ եօլտա անորդն գուհուր խտէն սիսուէն էվվէլքի կէճէ սաաթ 7½ բատտէլէրինտէ պօղազա 3 սաաթ մէսաֆէտէ Դրսրը Դաա նամ մահալտէ գարաա տիւմիշ օլտրդընտան, թախլիսի իչիւն ըրմօրքէօր վաբօրլարը կէօնտէրիլմիշ տիր։

—Էկին գազասը արգասընտա եիւքսէք պիր մահալտէ պուլընրպ ճէսամէթը ֆէվգէլատէսինէ մէպին զէնճիրլէր իլէ պազը պուլընմասընտան տօլայը «Զէնճիրլի թաշ» նամբյա մաարուֆ օլան թաշին զէնճիրլերի նասբլսա գըրբրմրշ, վէ մէզքիւր թաշ պուլընտրդը մահալտէն եուվարլանմասբյա եիկինտէ 14 խանէյի խարապ իմմիշ վէ 12 քիշի թէլէֆ օլմրշ տրը։

—Պաղտատ Տուլունը Ուսումիյէ նազրը Մահմուտ Բէֆիզ էֆենտի՝ Պաղտատտա Գարիյէ պաշը Նամ մահալտէ քեաֆն խանէսինտէ բէվզրվէր իյէ քէնտի քէնտինի թէլէֆ իմմիշ տիր։

—Փետրվարըն 24ինտէ Գայսէրիյէ սանճաղընտա շիտտէթլի պօրա մուղու պուլուպ, Զէնճի տէրէ գարիյէսինտէ 40, վէ Անատօլըղ գարիյէսինտէ 15, վէ Թալաս գասապասընտա 180 խանէյէ խասար իրաս իմմիտիի, վէ բիւզկեարրն պիր չօգ ճէվիպ վէ գավագ վէ բէլիտ աղաճլարը իյէ բէք չօգ աղաճլարը քէօսիլնտէն գօպարըպ եէրէ սերտիկի՝ Զէնճի տէրէ գարիյէսինտէն եազրմրշ տրը։

Երնէ մահալը մէզքիւրտէն եազըլարզընա կէօրէ, պիրի Երզրումիր վէ տիկէրի Իրանը իքի օրմագ՝ Երզրումտան պասսըրմաղգ ինէք կէմիրիպ, կէմիր գարիյէսինտէն Գարսէրիյէ կիտէր իքէն, Իրանը՝ օրմաղը Երզրումիրը գամլ իլէ Ադիզիյէ թարաֆընա ֆիրար էյլէմիշ, վէ էնանի բահտէ գամիրը մէրգումա Բէժի գօլճուլարը թէսատաֆ իտուպ, գաչագճը զանընյա թաագիպ էյլէտիքլերինտէն, Իրանը գօլճուլարտան պիր գաչընը եարալարգտան վէ պիրինի թէլէֆ իմմիրքտէն սօնրա, երնէ ֆիրար էյլէմիշ իսէ տէ, նիհայէթ էլէ կէչիրիլիպ Ադիզիյէ հիւքիւմէթինէ թէսլիմ գէլընմրշ տրը։

—Տէվարը պէյէտիրէյտէն պաղրլարընն լաղվ վէ Շէհր Էմանէթինէ տախի թէնգիհամ իճրա օլընճաղընա տարը կէչէն նիսսէսիվրտէ պիր ֆրրա եազրրմրշ իսէ։ Մէսմուամա կէօրէ, մէճլիսը խասը վիւքէյատա թէզէքքիւր օլընմագտա պուլընան պու պապտէքի էվրադ՝ թէմամրյա Տախիլիյէ նազրը Միհիր բաշա հազրէթլէրինէ հէվալէ իտիրմիշ, վէ կէչէն ճումա էրթէսի կիւնիւ Շէհր Էմինի բաշա հազրէթլէրի տախի Պապը Ալիսէ տավէթ օլընրպ, պու խուսուս հազդրնտա պազը միւգաքբաթ ճէրէյան իմմիշ տիր։

—Իմէքբաի ասքէրիյէտէն միւրէքէպ պիր հէյէթը մախսուսէ՝ տիւն Զէյթունպրունը ֆապրիգասը ճիվարընտա Մաւզէր թիւֆէնկիինի թէճրիպէ վէ մուայէնէ իմմիշ տիր։

—Հաֆթատա իբի տէֆա մէքթուպ վէ պիր տէֆա էմանէթ վէ նիւմունէ գապուլ վէ թէաթի օլընմագ իւզրէ Զանագգալէ իլէ Էդիրնէ վէ Այվանբգ մէրքէզլերի արասընտա քէֆիլլի սիրիճիր բօսթասը քիչատա օլընտրդը Բօսթա վէ Թէլէկրաֆ նէզարէթինտէն իլան օլընմրշ տրը։

—Մէնթէշէտէն Իզմիր վալիսի Բիղա բաշա հազրէթլէրինտէ պիր թէլէկրաֆ քէշիտէ օլընարագ, Մերա նամ մահալտէ զայէթ գըյսէթտաար ալթուն սիրքէլէրի հավի պիր տէֆինէ պուլընտրդը պիլտիրիլմիշ իսէ տէ, իշպու թէլէկրաֆ վագթընտա չէքիլմիշ օլտրդընտան, մէզքիւր տէֆինէյի պուլանլար՝ անը պիր եէքքէն սէֆինէսինէ աչրարագ ճէզաիրը Պահրը Սէֆիտ վիլայէթինտէ Գաիմմօս ատասընա գաչըրմրշլար տրը։ Ճէզիրէի մէզքիւրէտէ պագը Ինկիլիզ սէյյահլար պուլընը յօր իմմիշ։ Իզմիր վալիսի բաշա հազրէթլէրի՝ քէյֆիյէթի պահիէլէկրաֆ ճէզաիրը-Պահրը-Սէֆիտ վալիսինէ իչար էյլէմիշ տիր։

—Իսկիսարա սու կէթիրմէք իչիւն ախիրէն իմմիյազ ախղ իմմիշ օլան Սըլանճեան Կարապետ էֆէնտի՝ շարթնամէ ահքեամընճա լազմ կէլէն 1500 լիրա քէֆալէթ ագչէսինի պու քէրրէ տէբօղիթօ իմմիշ տիր։ Մէսմուամա կէօրէ, իշպու իմմիյազ՝ պիր Պէյճիգա գումբանեասը թարաֆընտան տէբէօհատ օլընճաղ տրը։

—Պիր վագթտան պէրու խասթա պուլընան Պէյօղլու միւթէսարրրֆը Արիֆ պէյ հազրէթլէրինին ահվալը սրճհիկսի քեսրը վէխամէթ իմմիկի մաէթթէէսսիֆ խապէր ագնմրշ տրը։ Միւշարէլէյհ՝ Ալէմանիա խասթանէսի ճիվարընտա քեսին գօնաղընտան թէպտիլը հավա իչիւն Ֆերիբէօլիսնտ պիր խանէյէ նազէլ օլընմրշ իսէ տէ, հալինտէն բէք զիյատ էնտիչէ օլընը յօր իմմշ։

—Պանգը Օսմանի միւտիրի Մ. Տը վօ ճէնսալէրի՝ պիր հաֆթայա զատար Բարիզէ ազմէթ իտէճէք տիր։

—Պիր բօսթա մուգավէլէնամէսինին ագտը զրմինտա Տէրսաատէթէ կէլմիշ օլան Պուլգարիսթան բօսթասվէ թէէկրաֆ միւտիրը ուսումիսի Մ. Մաթէոֆ իլէ օլապատէ իճրաի միւգաքէրէյէ հէվալէ իտիրմիշ, վէ կէչէն ճումա էրթէսի կիւնիւ Տէրսաատէթէ կէլմիշ իսէ տէ, մուամիլէյհին՝ գումբանեանընն վէքիլի սը ֆաթբյա Տէրսաատէթտէ տախի սուբէթտէ գալահաղը՝ Բարիզտէն վէրիլէն մալիսմամտան անպաշրլբյօր։

—Շէհրիմիզ Իմմաիա սէֆիրի՝ հիւքիւմէթը մէթպուսէսինտէն ալտրը մէհզունիյէթէ մէպին կէլէճէք բաղար կիւնիւ զէվճէսիյլէ պէրապէր Եվրօբայա ազիմէթ իտէճէք տիր։ Մուշարէլէյհ՝ իշպու սէյահաթը գարա թարիգիյէ իճրա իտէճէքյինտէն, պիր գաթարը մախսուս քիրալամշ տրը։

—Մէնթէշէտէն Իզմիր վալիսի Բիղա բաշա հազրէթլէրինտէ պիր թէլէկրաֆ քէշիտէ օլընարագ, Մերա նամ մահալտէ զայէթ գըյսէթտաար ալթուն սիրքէլէրի հավի պիր տէֆինէ պուլընտրդը պիլտիրիլմիշ իսէ տէ, իշպու թէլէկրաֆ վագթընտա չէքիլմիշ օլտրդընտան, մէզքիւր տէֆինէյի պուլանլար՝ անը պիր եէքքէն սէֆինէսինէ աչրարագ ճէզաիրը Պահրը Սէֆիտ վիլայէթինտէ Գաիմմօս ատասընա գաչըրմրշլար տրը։ Ճէզիրէի մէզքիւրէտէ պագը Ինկիլիզ սէյյահլար պուլընը յօր իմմիշ։ Իզմիր վալիսի բաշա հազրէթլէրի՝ քէյֆիյէթի պահիէլէկրաֆ ճէզաիրը-Պահրը-Սէֆիտ վալիսինէ իչար էյլէմիշ տիր։

—Իսկիսարա սու կէթիրմէք իչիւն ախիրէն իմմիյազ ախղ իմմիշ օլան Սըլանճեան Կարապետ էֆէնտի՝ շարթնամէ ահքեամընճա լազմ կէլէն 1500 լիրա քէֆալէթ ագչէսինի պու քէրրէ տէբօղիթօ իմմիշ տիր։ Մէսմուամա կէօրէ, իշպու իմմիյազ՝ պիր Պէյճիգա գումբանեասը թարաֆընտան տէբէօհատ օլընճաղ տրը։

—Պիր վագթտան պէրու խասթա պուլընան Պէյօղլու միւթէսարրրֆը Արիֆ պէյ հազրէթլէրինին ահվալը սրճհիկսի քեսրը վէխամէթ իմմիկի մաէթթէէսսիֆ խապէր ագնմրշ տրը։ Միւշարէլէյհ՝ Ալէմանիա խասթանէսի ճիվարընտա քեսին գօնաղընտան թէպտիլը հավա իչիւն Ֆերիբէօլիսնտ պիր խանէյէ նազէլ օլընմրշ իսէ տէ, հալինտէն բէք զիյատ էնտիչէ օլընը յօր իմմշ։

—Պանգը Օսմանի միւտիրի Մ. Տը վօ ճէնսալէրի՝ պիր հաֆթայա զատար Բարիզէ ազմէթ իտէճէք տիր։

—Պիր բօսթա մուգավէլէնամէսինին ագտը զրմինտա Տէրսաատէթէ կէլմիշ օլան Պուլգարիսթան բօսթասվէ թէէկրաֆ միւտիրը ուսումիսի Մ. Մաթէոֆ իլէ օլապատէ իճրաի միւգաքէրէյէ հէվալէ իտիրմիշ, վէ կէչէն ճումա էրթէսի կիւնիւ Տէրսաատէթէ կէլմիշ իսէ տէ, մուամիլէյհին՝ գումբանեանընն վէքիլի սը ֆաթբյա Տէրսաատէթտէ տախի սուբէթտէ գալահաղը՝ Բարիզտէն վէրիլէն մալիսմամտան անպաշրլբյօր։

—Ինկիլիթերատա սէրպէսթի ֆըրգասը բէիսի Մ. Կլատսթօնրն պէօյիւք պիրատէրի Սըր Թօմաս Կրատսթօն՝ 84 եաշընտա օլտուղը հալտէ ախիրէն Լօնտրատա վէֆատ իմմիշ տիր։ Մ. Կլատսթօն՝ պունտան էվվէլ մուհաֆազաքեարան ֆըրգասընա մէնսուպ իքէն սօնրատան սէրպէսթի ֆըրգասընա կէչմիշ օլտուղը հալտէ, պէօյիւք պիրատերի Սըր Թօմաս՝ էօլիւնճէյէ գատար մուհաֆազաքեարան մէսլէքինտէն արբրմամըշ տրը։

ԹԷՎԱՖԻՀԱԹ

Տէբասաէթ մահքէմէի խսթինաֆ գապի քէթէպէսինտէն հիսէյին Վասֆի էֆ. յէ բիւթպէի սալիսէ, հօրան սանճաղը մէրքէզինտէ պու քէրրէ թէչէրքիւլ իտէն պիտտայէթ մահքէմէսի ճէզա տաիրէսի բիւսատթի Պէյլուսթ վիլայէթի մէրքէզ մուգավէլաթ մուհարրիրիկինտէ վիսսթաֆատէմ Մէհմէտ Էֆտիպ էֆ. յէ, Պասրա վիլայէթինտէ Համար գազասը գայմագամըղը՝ Սէմավէ գարմագավլըղընտան միւնֆասրլ Ֆավուտ Նիյազի էֆ. յէ թէվճիհ պուլրրմրշ տրը։

:

Պէյրութ վիլայէթի ժանտարմա ալայը իտարէ էմմի Մէհմէտ Էմիր էֆէնտիյէ թէպտիլէն Կիւնճիւ Մէճիտի նիշանը իհսանը պուլրրմրշ տրը։

ԹԱՀԻՐԻԱԹԸ

ՈՒՄՈՒՄԻԵՆ

Մալիյէ նէզարէթը ճէրիլէսինտէն մարտ 20 թարիխիլէ վիլայէթը Շահանէյէ աթիտէքի թահրիրաթը ուսումիյէ իրսալ օլընմրշ տրը։

Պիտտէֆաաթ իչար օլընտրդը վէճճէլէ, սասաքիրը միսմէթպտիլէ կիւզէշթէ մասչարընն թէսվիէսինէ իմթինա օլընմասը իրատէի Սէնիյէի հաղրէթը Խրլաֆէթբէնահի իդթիդասընտան օլտրդը հալտէ, պազը մահալէրտէ մուղալիրը բիղալ ալի էֆրատար մէրգումմ մասչարը գբրտրբրբրմագ կիպի սուլ իսթիմալաթ վէ պունտան տօլայը թարաֆլարընտան չիքեայէթ վուգու պուլմագտա օլտրդը՝ իչարը Սէրաս քէրիտէն անլաչարընը։ Շու հալէ միւթէճասընը օլանընարը զահիրէ իլարաճը լապիւտ օլմաղլա, թահդիգաթը ժախսուսէ պիլիճճա, վիլայէթին մէմուրինը մալիյէսինին հանկրսը պու տուրլու մուամէլէի սէիրէտ պուլընմրշ իսէ, պիր տահա խրատէթը մալիյէտէ իսթիտամագ իւզրէ աղլ իտիլէրէք, հագդլարընա մուամէլէի գանունիյէնին իճրասը իչիւն քէյֆիյէթին իչարը, վէ մասալաթը մէզքուրէնին իրատէի Սէնիյէ վէ թէպլիղաթը սապգա տաիրէսինտէ իֆասը էսպապընը խմիհսալի ըէճա օլընը։

ՏԱԽԻԼԻՅԷ

—Սուուտը խտէն իրատէի Սէնիյէ մուճիպինճէ, տիւն Մէբթէար Թրպպիյէի Միլքիյէտ մէնգրպէի վէլատէթ (Մէվլուտ) գրատա օլընմրշ, վէ պունտա միւտիրը մէքթէպ գայմագամ Հիւսէյին պէյ իլէ հէյէթը մուալիմին վէ շակիրտան վէ գէվաթը սարէ հալը պուլընմրշ, վէ խիթաբընտա հաղրրունն քիսաֆէտինէ չէրպէթլէր վէ չէքէրլեր թէվզի օլընմրշ տրը։

—Էկին գազասը արգասընտա եիւքսէք պիր մահալտէ պուլընրպ ճէսամէթը ֆէվգէլատէսինէ մէպին զէնճիրլէր իլէ պազը պուլընմասընտան տօլայը «Զէնճիրլի թաշ» նամբյա մաարուֆ օլան թաշին զէնճիրլերի նասբլսա գըրբրմրշ, վէ մէզքիւր թաշ պուլընտրդը մահալտէն եուվարլանմասբյա եիկինտէ 14 խանէյի խարապ իմմիշ վէ 12 քիշի թէլէֆ օլմրշ տրը։

—Պաղտատ Տուլունը Ուսումիյէ նազրը Մահմուտ Բէֆիզ էֆենտի՝ Պաղտատտա Գարիյէ պաշը Նամ մահալտէ քեաֆն խանէսինտէ բէվզրվէր իյէ քէնտի քէնտինի թէլէֆ իմմիշ տիր։

—Փետրվարըն 24ինտէ Գայսէրիյէ սանճաղընտա շիտտէթլի պօրա մուղու պուլուպ, Զէնճի տէրէ գարիյէսինտէ 40, վէ Անատօլըղ գարիյէսինտէ 15, վէ Թալաս գասապասընտա 180 խանէյէ խասար իրաս իմմիտիի, վէ բիւզկեարրն պիր չօգ ճէվիպ վէ գավագ վէ բէլիտ աղաճլարը իյէ բէք չօգ աղաճլարը քէօսիլնտէն գօպարըպ եէրէ սերտիկի՝ Զէնճի տէրէ գարիյէսինտէն եազրմրշ տրը։

Երնէ մահալը մէզքիւրտէն եազըլարզընա կէօրէ, պիրի Երզրումիր վէ տիկէրի Իրանը իքի օրմագ՝ Երզրումտան պասսըրմաղգ ինէք կէմիրիպ, կէմիր գարիյէսինտէն Գարսէրիյէ կիտէր իքէն, Իրանը՝ օրմաղը Երզրումիրը գամլ իլէ Ադիզիյէ թարաֆընա ֆիրար էյլէմիշ, վէ էնանի բահտէ գամիրը մէրգումա Բէժի գօլճուլարը թէսատաֆ իտուպ, գաչագճը զանընյա թաագիպ էյլէտիքլերինտէն, Իրանը գօլճուլարտան պիր գաչընը եարալարգտան վէ պիրինի թէլէֆ իմմիրքտէն սօնրա, երնէ ֆիրար էյլէմիշ իսէ տէ, նիհայէթ էլէ կէչիրիլիպ Ադիզիյէ հիւքիւմէթինէ թէսլիմ գէլընմրշ տրը։

—Տէվարը պէյէտիրէյտէն պաղրլարընն լաղվ վէ Շէհր Էմանէթինէ տախի թէնգիհամ իճրա օլընճաղընա տարը կէչէն նիսսէսիվրտէ պիր ֆրրա եազրրմրշ իսէ։ Մէսմուամա կէօրէ, մէճլիսը խասը վիւքէյատա թէզէքքիւր օլընմագտա պուլընան պու պապտէքի էվրադ՝ թէմամրյա Տախիլիյէ նազրը Միհիր բաշա հազրէթլէրինէ հէվալէ իտիրմիշ, վէ կէչէն ճումա էրթէսի կիւնիւ Շէհր Էմինի բաշա հազրէթլէրի տախի Պապը Ալիսէ տավէթ օլընրպ, պու խուսուս հազդրնտա պազը միւ

ԱԶԳԱՅԻՆ

ՓՐԿԻՉ

Դրչ մէվսիմի միւնասէպէթիլէ թաթիլ իսիլմիշ օլան Ս. Փրկիչ խասթախանէսի ինչասթրնա կէչէն հաֆթա զարֆընտա թէքրար միւսպէրէթ իսիլմիշ, վէ էօնիւմիզտէքի եաղ մէվսիմի զարֆընտա ինչասթրն քէմալը կէրմի իլէ իլէրի կէօթիւրիլմէսի մուգարրէր պուլընմրշ տրը։

Փրկիչ խայրաթխանէսինին միւճէտտէտն ինչասը թէչէպպիւսի՝ 1888 սէնէսինտէն 1889ա գալան միլի իշլէրիմիզ միանընտա պիրինճի մէվգըյը թուրթար։ Վէ չունը տա իմիրաֆի իտէլիմ քի—պէյրի Սթանպօլ խալգընտան զիյատէ թաշրալըլարը մրզրն— «միլլէթ էվի» նամըյլա քէնտի մանէվի մէքեանլարը ատտ իթիրքէրի պիր մահալվար իսէ, օ տա մութլաղա Փրկիչ տիր։

Ֆիլհագիգա օ պիշարէ թաշրալըլար տէյլի՞ մի տիր քի, եաղ մէվսիմնէ պիդիմ Նիչէ թէֆէրրիճ կեահլարա կիտուպ Փրկիչի վէ միւհթաճիրնի տէյիլ, պէյքի էհնիյաճ տէնիլէն չէյին տիւնեատա վիճու�-նը պիլէ ունութտրզրմրզ զէմանլարտա, քիւմէ քիւմէ Փրկիչէ կիսիպ խասթա հէվչէհրիլէրինի վէ սաիր պիչարէկէանը զիյարէթ իմիրքտէն սօնրա, խասթախանէնին գարշրսընտաքի պաղչէտ թէնէզդիւհ խէրլէր։ Վէ երնէ օ պիշարէլէր տէյի՞լ մի տիրլեր քի, պու եաղ մէվսիմնատէ տէ—հիչ շիպհէսիզ եօգ տրը—քէնտի պօշ կիւնլէրինի Փրկիչին ինչասթրնա պէտնէնէ մուավէնէթ իթմէթքէ կէչիրիպ, վիճառանլարընը զէվգլէրին է՛ն մուգատէսի՝ եանի էյիլիք իթմէք զէվզը իլէ մէճմուն իտէճէյլեր տիր։

Փրկիչ՝ Սթանպօլտա պուլընան զարիպ էրմէնիլէրին իւմիտի վէ թէսէլլիսի, օ պիշարէլէր իչիւն ճէնապը հագդըն ինայէթը էպէլիյէսինին եէր եիւզինտէ պիր էսէրը միճէսսէմի հիւքմինտէ տիր։

Ֆիլհագրգա խասթալրգտա, տէրմանընը ալրգտա, իհթիյաճտա՝ թաշրալը զարիպլին օրատան պաշգա իլթիճա իտէպիլճէճք պիր եէրի վա՞մը տրը։ Էօմրիւնի եիւքլեր ալթընտա վէ խանլար քէօշէսինտէ կէչիրէն թաշրալը համմալարմրզ իչիւն «է՛հ, էկէր խասթա օլուր իսէմ, Փրկիչտէ պաշրմը ղօյաճագ պիր եաստրգ վէ իչէճէք պիր չօրպա վար տրը» տէյէ-պիլմէք նէ՞ պէօյիւք պիր թէսէլլի տիր։

Եա՛ Փրկիչտէ թէտավի օլընան պիր խասթանընը, հիմալէ իտիլէն պիր պիլքէս մասումրն, մէքթէպէ ալընան պիր էօքսիւզիւն տուալարընտա պիր հիսսէյէ մալիք օլմագ, օ պիշարէլէր «Ալլահ պու մէքեանսրզլար մէքեանընն համիլէրինի սագլասը՛ն» տէյիք-ճէ, ճէնապը Հագդըն նէզտինտէ էն մագպուլ օլան պու տուալարտան քէնտիմիզէ տէ պիր հիսսէ չրգարմագ՝ հէր սահիպը վիճառան ու համիյէթ, հէր տինտար, հէր ինսանիյէթբէր-վէր, էլհասրլ — ինոն քէլիմէսինին հագրգի մանէսասը,յլա—հէր ինսան իչիւն թէսէլլիլէրին էն պէօյիւկիւ տէյլի՞լ մի տիր։

Ինթէ Փրկիչին եէնիտէն ինչասընա թէչէպպիւս իտիլմէսի՝ պու բուհանի թէսէլլիլ, վիճառանրն պու պէօյիւք զէվգընա, պու իֆթիխարը ինսանիյէթքեարանէյէ հագդ գաղանմագ իչիւն բէք կիւզել պիր վէսիլէ իսթիհզար էյլէմիշ տիր։ Վէ ինչասթա եէնիտէն պաշլանմասը իլէ պէրապէր՝ ումում էրպապը խայրընը հրսսիյաթը համիյէթքեարանէսինէ միւրաճաաթ իմմէք—կոնֆրանսլար սրֆաթընը պէօյիւք վազիֆէլէրինի թանըյան—հէր գալէմ սահիպի իչիւն վազիֆէլէրին էն մուգատտէսի տիր։

* *

Էյմա՛հ, պու ֆանի տիւնեատա հէր շէյ էաքիր, հէր շէյ չիւրիւր, հէր շէյ երգըլըր։ Թապիաթ՝ թէհավվիւլաթը տէվամը տրը։ Վէ պիր կիւն կէլտի բի Սթանպօլտա հէնուզ հիչ պիր միլլէթին խասթախանէ, էյթ ամխանէ վէ պիմարխանէ նամըյլա միւէսսէսաթը խայրիյէսի պուլընմատրը պիր զէմանտա՝ Պէդճեան Յարութիւն (Գաղազ) ամիրանրն հիմմէթիլէ Փրկիչէ մալիք օլմուշ օլան Էրմէնի միլլէթի՝ քէնտի խայրաթխանէսինին միլլը սաիրէ խայրաթխանէլէրինին ճիւմլէսինտէն քէօշնէ պիր հալէ կէմիշ օլտրընը կէօրտու։

Փրկիչտէն պաշգա մէճճաը օլմայան ղարիպ իչիւն նէ՛ պէօյիւք քէտէր։ Եար ու աղեարէ գարշը միլլէթին հայսիյէթինին մուհաֆազասը արզուսընտա պուլընան իչիւն նէ գատար հիւզնէնկիզ պիր հալ, Պէդճեան ամիրանրն զիքրը ճէմիլինէ գարշը նասը՛լ չայանը թէէսսիֆ պիր հատիսէ։

Ֆագաթ Փրկիչի եաբմագ իչիւն բարայա լիւզում վար իսի։ Միլլէթ Փրկիչի պօրճու պիր խտարէ մագամընտա թանըմաղա ալրչմրշ իսի։ Վէ ինչասթ իչիւն էլղէմ օլան 30000 լիրայը միւթէճավուշ պիր բարանրն թէտարիքինի ատէթա իմքեանրզ պիր շէյ ատտ իտէնէր— հէմ տէ միլլի իշլէրիմիզէ եագընտան մուգուֆլրը օլմագ շարմրզյա—էքսիք տէյլի իսի։

Ֆագաթ պու ահվալ արասընտա, Փրկիչի օն սէնէ —թէէսսիսսինտէն շիմտիյէ գատար հիչ պիր զէման միսլի կէօրիւմմէմիշ տէրէճէտէ— հիւսնիւ իտարէ իթմիշ պիր հոգաբարձութիւն հէյէթի վար իսի։ Ի՛նչ, պու գատար մուհթաղամ պիր իտարէ իլէ պէրապէր, սակը հէյէթլեր կիպի պօրճ տէյլի՝ բարա արթըրմրշ իսի։

Տախիլի իշլէրիմիզտէ, վէ խուսուսիլէ թէչէպպիւսաթը խայրիյէտ, էրպապը սախավէթին մուավէնէթինէ իւմիտ իտէնլէրի հէր վագթ հագսոնը չրգարմագա չէօհրէթ պուլմուշ օլմատրզրմրզ մալիւմ տիր։ Ֆագաթ Փրկիչ հոգաբարձութիւնը հէյէթինի թէչքիլ իտէն —հագիգաթէն միլլէթբէրվէր— զաթլար՝ սախավէթ իպրէթինի էվվէլ պէ էվվէլ քէնտիլէրի վէբէրէք իչէ պաշատրլար։ Վէ մէվճուտ օլան բարա իլէ պէրապէր, հէնուզ օն պին լիրայը միւթէճավուզ պիր մէպլաղա լիւզում վար իքէն, պու բարանրն ճէմի իչիւն միլլէթին մուավէնէթինէ իսթինատ էլէտիլէր։

Պու լիւմիտ եանլըշ մը իսի, —հաշա՛։ միլլէթ սոն օն սէնէլէր զարֆընտա—վէ պիթախսիս Անատոլու գահթը միւնասէպէթիլէ— քէնտի բարասը հիւանիւ իտարէ իտիլիր իսէ, իանէտէն գաչընմատրզընը պիր գաչ տէֆալար իսպաթ իթմիշ տիր։

Փրկիչ հոգաբարձութիւնընրն պիւթիւն միլլէթի մէճպուրը շիւքրան իտէն հիւանիւ իտարէսինտէն ֆալա օլարագ պիր տէ ինչասթա մատտէթէն իանէ սուբէթիլէ կէօսթէրտիլի հիւանիւ իպրէթ՝ պիւթիւն միլլէթին հրսսիյաթը համիյէթքեարանէսինի թէչվիգէ քեաֆի իտի։

Ինթէ պունրն իչիւն տիր քի, հոգաբարձութիւն հէյէթը քիրամը՝ միլլէթին մուավէնէթինէ իւմիտ իթտիկի սրբատա եանըլմամըշ տրը, վէ եանըլմամրշ օլտրզընը միլլէթին իլք վէսիլէ իլէ պիլֆիել իսպաթա հաղրը պուլընտրզընա տա շիւպհէմիզ եօգ տրը։

* *

Տիւնեատա ինսան վէֆաթընտան սօնրա պիր էմ դրէֆէ նէ՛ գատար արզու օլունանագ պիր շէյ տիր։

Էկէր հայաթ՝ 60—70 սէնէ եաշայրպ անտէն սօնրա ունութրլմագ իսէ, իւլվիյէթի նէ՞րէտէ գալը։

Խա՛յր, ինսան օթ կիպի կէլիպ օթ կիպի կիթմէք իչիւն եարարրլմրշ պիր մախիւգ տէյլի տիր։ Ինսանրն ուրի զէմիտէ պէօյիւք պիր վազիֆէսի իսէ քէնտի տարէրի իգթիտարը տախիլտէ ճէմիյէթը պէչէրիյէյ պիր խրտսէթ իթմէք, խայրաթ ու հասնանթա պուլընմագ տրը։

Հէր քէս Շէյքսպիր, Վիգթօր Հիւկո, Լամարթին կիպի շայիր օլամագ։ Հէր քէս Սթէֆընսրն օլուպ շրմէնարքէրի իհտաս իտէմէզ, հէր քէս Մանթէ Ֆիօրէ, Ճօհն Մօրլէյ կիպի հէնուզ պէրհայաթ իքէն պէօյիւք խայրբէրվէրլեր սիրքինէ տուխուլ իտէմէզ։ Ֆագաթ հէր քէս էյի պիր ատտ օլապիլիր։

Իսմ պրագմագ մութլաղա մատտի վէ եախօտ մանէվի պէօյիւք պիր իգթիտարա միւթէվաղրի տէյլիլ տիր։ Հէր քէստէն պէքլէնէն հիմմէթ քէնտի իգթիտարընա միւթէ նապիպ տիր։ պազէն էլ-Լէթիֆ իսմլէր պրագրրը քի, պիր ատամրն եարընդ քէնտի պաշրնա պրագտրզը իսմ գատար խայր իլէ եատ օլընմագլըզը մուճիպ օլուր։ Մէսէլա Եունանը գատիմ թարիխնին օգուր իսէք «նէ՞ճէսուր ատատմա՛ր» տէրիզ։ պու «ճէճսոնը»րն իչինտէ բիմ պիլիր նէ՛ գատար Նիգօլիէր Եօրկիէր, Տէմօս թէնէր վար տրը։ Եախօտ պիր քի լիսէնին իւզերինտէ «չինեցին զՈւրբ եկեղեցիս Ամենցի բարեպաշտ ազգայինը» լէվհասրնը օգուրրզ, պուլէվհանրն օրայա վաղրնա սէպէպ օլան տինտար ատամարրն —քիմ օլ տուգլարը պիրէր պիրէր պիլինմէ սէքլէ պէրապէր— էյի պիր նամ պրրագմրշ օլատուգլարը ինքեար օլունապիլի՞ր մի։

Ինթէ պիզիմ արզու իթտիկիմիզ շէյ՝ Փրկիչին եէնիտէն ինչասը էյ դէ նամ պրագմագ իսթէյէնէր իչիւն կիւզել պիր վէսիլէ օլմասը տրը։

Եվրօբատա խայրաթխանէլէր իչիւն կիւզել պիր ուսուլ վար տրը։ Խայրէթխանէնին հէր սալօնրնա, հէր շիւպէսինէ պիր սահիպի խայրաթրն նամի վէրիլէրէք, անրն զիքրը ճէմիլի թէէմին իտիլիր։

Փրկիչին ինչասը՝ պու ուսուլին պիզճէ տէ թաթպիգինէ վէսիլէ օլամագ մը՞։

Խասթախանէտէն պաշլարագ էյթամխանէյէ վէ պիմարխանէյէ վարընճայա գատար հէր սահիպի խայրաթ իչիւն պիր տիւրլու վէսիլէի խայրաթ եօգ մը՞ տրը։

Մէսէլա պիր ատամ, ճիկէլբարէսի պերիճիք էվլատընը զայպ իթմիշ իսէ, անրն իչիւն էպէտէն պիր էօքսիզիւն համսի օլմագտան էյի թէսէլլի օլապիլի՞ր մի։

Պունրն իչիւն եաբրլամագ շէյ նէ՞ տիր։ —պիր էօքսիզ իչիւն Փրկիչտէ սէնէտէ նէ մասրաֆ կիթտիկի հոգաբարձութիւնրն հիսապպարընտան անլաշրլրը։ պիր ատամ սէնէվի մասրաֆ մզգտարրընտա ֆահգին ըէսիւբ մալինի նագտէն եախօտ իպրատ օլարագ Փրկիչէ վերտիկի կիպի, տիւնեատա պիր էրմէնի միլլէթի, պիր տէ Փրկիչ խասթախանէսի պուլընաբզ ճաֆ քէնտի հրմայէսիրէ պէօյիւբ պիր էօքսիզ պուլընանաճաղրը թէէմին իթմիշ օլուր։

Տարբէրէբ, սալօնլարա իսմ վերիյմէք տէ պունրն կիպի տիր։ Փրկիչին սալօնլարընը, տարբէրէրինի եէքտիկէրինտէն այրմագ իչիւն էլկէթէթ պիրբէր նամ վերիլէճէք տիր։ վէ «եէչիլ սալօն», «պէյազ օտա», եախօտ «1 նօմէրօլը սալօն», «5 նօմէրօլը օտա» տէմէքտէն իսէ, պունլարը իանէ իտէն զէվաթրն նամը իլէ թէսմիյէ իթմէք տանա միւնասիպ տիր։

Ի՞նչ իանէլէր վերէն պուլընմասընտա տրը։— վէ հիչ շիպհէ իթմէյիլ քի, Փրկիչ իչինտէ իանէ ֆըզտանընտան շիբերայէթէ մահալ պրագըլմայաճագ տրը։

Շունր տա տէյելիմ քի, պիր մահալին մութլաղա պիր ատամրն նամը իլէ եատ իտիլմէսի չարթ տէյլի տիր։ պիր շէհր էհալիսի, պիր էոնանֆ թագրմը՝ քէնտի միսանէլէրին տէ մզգտարը քիֆայէտէ բարա թօրլարպ, պիր մահալը քէնտի մէմէքէթլէրի վէ եախօտ քէնտի էանաֆ լարը նամընա թէսմիյէ իթտիրէպիլիրլեր։ վէ –պիր ազ էվվէլ պէյան իթմայիկիմիզ վէճճէյէ– պու եօտա պիր թէսմիյէ Կ-ըռաղ, Ճ-ԷՆ, Թ-ըռա տէյի պիրէր պիրէր իսմ թասրիհին տէն էքսիք խայր իլէ եատ իտիլմէկէ վէսիլէ օլմագ։

Ֆագաթ պիզե գարշը տէրմէյան իտիլէճէք պիր իթիրազ վար տրը։ պու իթիրազ իսէ՝ «Փրկիչ իչինտէ սալօնլարընը, օտալարընը մրգտարը հէտատրզ տէյիլ տիր։ պունլարընը հէբսի թէմամիյէ իտիլիշքտէն սօնրա նէ՞ եաբաճաղրզը» սէօզլէրինտէն իպարէթ օլապիլիր։

Պու իթիրազ եանլըշ տրը։ օտա, սալօն պիթէպիլիր։ Ֆագաթ խալրաթրն, հասէնանթրն նէվի պիթմէվզ։ էյլիր իթմէք իչիւն –հաթթա Փրկիչ տաբիրէսի տախիլինտէ– հէր զէման պիր վէսիլէ պուլընապիլիր։

* *

Նիհայէթ պիր շէյ վար տրը քի, պիզտէ թէամմիւմինի էն զիյատէ արզու իտէրիզ։

Պու տա Է-ՌԷ-Ի ԲԷԼԷ-Է տիր։

«Եաթագ թէէսիս իթմէք» նէ՞ տիմէք տիր։

—Պիր խասթանրն մէսարիֆի սէ-նէտէ նէ գատար զուրուշա պաիլ օլըյօր իսէ, օ գատար բարանրն բէս իլ մալինի վէրէրէք, էպէտէն քէնտի նամրզրզա Փրկիչտէ պիր խասթա թէտավի իտիլմէսինի թէէմին էյլէմէք։

Հաթթա Էվրօբատա խասթալրընն նէվինի թային իտէնէր տէ էքսիք տէյլի տիր։ վերէմտէն պիր էվլատ, զայպ իթմիշ օլան՝ վերէմ խասթալրը-ղընա մախսուս, վէ վաղը հալ էմասընտա զէվճէսինի զայպ իթմիշ օլան՝ վաղը հալէ մախսուս, նիհայէթ հէր քէս քէնտի կէօնլիսինին մէյլանընա կէօրէ եաթագ թէէսիս իտէպիլիր։

Բարեկենդանտա մէքթէպլերիմիզ մէնֆաաթընա պալալար իլէ սրչրայարագ, օյնայարագ իանէ վերմէք տէ իտիք։ Մեծ Պահք պոշնարդ զէմանը տրը, վէ պոշնարդ իչիւն էն էյի թէատիր, պիզտէն զայիֆ, պիզէ միւհթաճ օլանլարը տիւչիւնմէք տիր։

Իսմ պրագմա՛գ··· իչթէ պիզիմ պոշնարդ իչիւն թավսիյէ իթտիկիմիզ «բուհանի զէվգէ» մախսուս պիր չիկէ՛։

ՏԻՐԱՆ

«ՖՈՐԹՈՒՆԱ»

ԾՈՎԱՅԻՆ ԱՂԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿ. Ի ՊԵՐԼԻՆ

Տ.

Պատիւ ունիմք ծանուցանել Ձեզ թէ Կ. Պոլսոյ հրապարակին վրայ ընդհանուր գործակալութիւն մը հաստատած և նորա տնօրէնութիւն յանձնած եմք առ Տեար

ՏԻՐԱՆ Ս. ՄԱՆՈՒԿԵԱՆ

Պոլիս, Բասիմ Բաշա Խան Թիւ 13 եւ 14

Տ. Տիրան Ս. Մանուկեան արտօնեալ է ստորագրել յանուն մեր ամէն տեսակ ապահովագրութիւն, ընդդէմ Ծովային և Գետային փոխադրութեան վտանգաց։

Ընկերութիւնս որ ի Պերլին հաստատեալ է առաւել քան քսան տարիներէ ի վեր, պատրաստ է տալ իւր յանձնառութեանց ճշդիւ և արդարութեամբ գործադրութեանը մասին։

Ցուսալով որ պիտի բարեհաճիք պատուել մեզ Ձեր վստահութեամբ, խնդրելով ընդունիլ մեր խորին յարգանաց հաւատիքն։

«ՖՈՐԹՈՒՆԱ»
Ծովային Աղահովագրական Ընկերութիւն
Ընդհանուր տնօրէն
ՖՐ. ՊՈՒՇԵՒՈՒՍ

Պերլին
1 Մարտ 1889

ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻ ԹԱՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸՆԸ

ԻՍԹԻՖԱՄԸ

Ամենապատիւ Սրբազան Հայր Նախագահ Ազգ. Կեդրոնական Վարչութեան,

Մայր Եկեղեցւոյ Թաղական խորհուրդս իւր պաշտօնավարութեան օրէն ի վեր, որ ճիշտ մէկ տարուոյ կը յանգի, կէտ նպատակի ունեցաւ եկեղեցւոյն պայծառութիւնն, թաղին վարժարանաց յառաջադիմութիւնն և աղքատաց խնամակալութիւնը, ինչպէս կը տրամադրէ Ազգային Սահմանադրութեան 52րդ յօդուածը։ Եւ որպէս զի իւր սահմանադրական պարտականութիւնը կարենայ խղճի մտօք կատարել, ձեռնարկեց այն միջոցներուն որք կրնային Եկեղեցւոյ հասոյթներն ու եկամուտները արդիւնաւորել և մըղում տալ իւր Թաղի Ազգ. մանկըտարանին կրթութեան։ Այսու նպատակաւ Խորհուրդս նախ քան զամենայն ուշադրութեան առաւ Եկեղեցւոյ մնաուկին աննախանձելի վիճակը, որ գրեթէ 1000 ոսկւոյ պարտուց ներքեւ կը հեծէ, և փութաց Ս. Եկեղեցւոյս կամակալն ընդհանուր խնդրոց վրայ մի ընդարձակ տեղեկագիր մատուցանել հանդերձ իւր դատմանելոցն Ազգային պատկառելի Վարչութեան, իրաւամբ յուսալով որ Վարչութիւնը ըստ իւր սահմանադրական պարտականութեան պիտի յօժարէր լսել Խորհրդոյս արդարացի դիտողութեանց և ըստ անմարբուրք ուղղութիւն մը տալ Եկեղեցւոյս մատակարարութեան, որով միայն կարելի էր փրկել զեկեղեցին վերահաս վտանգէն, որ կ'սպառնայր։ Սակայն ցաւալի է ըսել թէ պատկառելի Վարչութիւնդ շուրջ չորս ամիսէ ի վեր չբարեհաճեցաւ այս մասին ոև է անօրինութիւն մ'ընել հակառակ Խորհրդոյս ստիպմանց և թախանձանաց։

Թաղ. Խորհուրդս՝ ըստ տրամադրութեան Ազգային Սահմանադրութեան, որ Եկեղեցւոյ պայծառութեան և մատակարարութեան խնամք տանելու պաշտօնն կը յանձնէ իրեն, փափաքեցաւ ինչպէս իւր պարտքն էր, Եկեղեցւոյ հասութից աղբիւրներն բարւոք վիճակի մը վերածել, պահպանելով Եկեղեցւոյ շահերն ու իրաւունքներն որք դժբաղդաբար բռնաբարեալ են Մայր-Եկեղեցւոյ Պատ. Քահանայից դասէն, և գրեթէ 20—22 երկար տարիներէ ի վեր իւրացուցած են այն նուիրական իրաւունքները որ Եկեղեցւոյ և եթ կը պատկանին, այնպէս որ հաղիւ հազար հինգ հարիւր ղրշի տարեկան հասոյթ մը կարելի եղած է գոյացնել անցեալ ժամանակաց մէջ այս կարգի եկամուտներէն։ զեղծում մը՝ որ միայն Մայր-Եկեղեցւոյ մէջ կը գործածուի հանդէպ Ազգային Պատրիարքարանի, մինչդեռ մայրաքաղաքիս ուրիշ եկեղեցեաց մէջ այդ կար-

---

(60)

ԳԸՉԸԼ ՎԱՍԻՅԷԹՆԱՄԷ

ՄԻԻԷԼԼԻՅԻ
ԳԱՆԱՊԻՆ ՏԸ ՄՕՆԹԻՐԻՆ

ՄԻԻԹԷՐՅԻՄԻ
ՏԻԳՐԱՆ ԱԳԱՄԵԱՆ

Էվին պիլտիքէրինտէն պիրի օլան տօգթօր՝ գոնթա պիր թագըմ գուվվէթլի իլտանլար վէրէրէք մուսախիլյէհն հայաթընը թէմտիտ իթմէքտէ իսի իսէ տէ, էլէմ ու քէտէրին էն գուվվէթլի վագթը եագլաշմագտա օլուպ, օ զէման սօն գաղմա մուրուլարագ պէնա քեամիլէն միւնհէտիմ օլաճագ իսի։

Բասգալ Սօնիէ իլէ Ժագ Լակարտըն Անժէլ Մօրթէնէ կիթտիքլէրի կիւնիւն սապահընը գոնթ տը Թոնէրիէօ՝ չընդրաղը չալարագ ուշաղընը չաղբրմրշ օլտուղընտան, մէրզում խըտմէթքեար՝ գոնթը կիսինտիրտիքտէն սոնրա զոր իլէ գոլթուղընա ալարագ մուսախիլէհի խուսուսի օտասընա գատար կէօթիւրմիշ իսի։

Օրատա գոնթ տը Թոնէրիէօ՝ բարա տիլէնէլէր, վէ եախօտ քէնտիսինին ազա պուլընտրզը իանէ գոմիթէլէրի թարաքընտան մէվրուտ պիր չօգ մէքթուպլար քիւշատ իթտի։

Թատ վագթը կէլտիքտէ Ժէրօմ կէլիպ գոնթը ալտը եէմէք օտասընա կէօթիւրտիւ։

Մ. տը Թոնէրիէօ պիր էթ սուլը իչտի, պիր ազ թավուգ էթի եէտի վէ եարըմ գատէկ տէ Պորտօ շարապը իչտի։

Մուսախիլէհ գոնթ՝ եէմէյնին պիթիրտիքտէն սոնրա «—Պու կիւն տիշարը չրգմաղա նիյէթիմ վար—» տէտիքտէ, ուշաղը թէսաճիւլ իտէրէք տէտի։

—Պու կիւն տիշարը՞ մը չրգմագ իսթէյօրսընըզ··· Եօրուլմազմընըզ··· Գոնթ.—Հի՛չ պիր վագթ··· Պու սապահ քէնտիմի հէր վագթքինտէն տահա ազ տէրմանսըզ կէօրիւյօրըմ, զանընմ պիր ազ հավա ալրրսամ պանա տահա էյի կէլէճէք··· Պունտան մատտա տիշարը չրգմագալըզմ լազըմ տրը··· Ունուտըյօրմրսընը, Ժէրօմ, պու կիւն էլէմնաք վէ մուգատտէս պիր եէվմը սէնէվի տիր, Մատտամ տը Թոնէրիէօնին վէֆաթ իթտիկի կիւն տիր։

Ժէրօմ.—Ա՛հ, խա՛յր, ունութմայօրըմ, պիր շէյ ունութմամ, էֆէնտիմիզիմ··· Պու սապահ շափագ սէօքէր սէօքմէդ մէզարլըղա կիթտիմ. մատտամրն··· պէնիմ բահմէթլի վէ սէվիլիւլիւ հանրմըմրն մէզարը իւզերինտէ տուվա իթտիմ··· Գոնթ՝ պիր տօսթ կիպի էլինի Ժէրօմա ուզաթարագ.—Սէնին նէ պէլլէյիշինէ վէ նէ տէ հիւսնիւ ախլէագընա չիւպհէմ եօգ իսի, լաքին պէն տէ սէնին եաբագընը եաբաճաղըմ··· Պու պէնիմ վազիֆէյմ տիր, պէօյլէ արզու իտէրիմ, վէ էկէր թէսէպկյապ օլմազսա իսիմ պու շէյ պանա պիր թէսէպլի օլաճագը···

Զաթէն լաթիֆ օլան պու սէօզլէր՝ քէզա լաթիֆ պիր սուրէթտէ սէօյլէնմիշ օլտուղընտան, խըտմէթքեար Ժէրօմըն արթըգ պիր սէս չրգարմամագտան պաշգա ճէվապը գալմամըշ իսի։

Գոնթ.—Սաաթ իքիտէ արապայը գօչտուրըպ հազըր իթտիր. սէն տէ պէնիմ իլէ կէլէճէքսին։

Պու պապտէ լազըմ կէլէն էմրլէր իթա օլունըպ, զիքր օլընան սաաթտա գոնթ տը Թոնէրիէօ իլէ Ժէրօմ՝ Մոնքարնաս գապրիսթանընընը զիյարէթինէ ազիմէթ իթտիլէր։

Ֆիլհագիգա Սիւզան տը Բուվրէյ–Թոնէրիէօ իլէ քէրիմէսի Մառինին տէֆն օլունտրգլարը խանէյտանա մախսուս մագպէրէ՝ մէգքիւր գապրիսթանտա պուլընմագտա իսի։

Գապրիսթանրն եանլամա պէօյիւք եօլլարընտան պիրինին քէնարընտա ինչա խիրմիշ օլան մագպէրէյի մէգքիւրէ՝ ղայէթ կիւզել պիր պինա իսի։

Բէրտամալը կրանիթ թաշըյա սիյահ մէրմէր թաշընտան մամուլ էթրաֆ տուվարլարընրն իւզերինէ պիր գուպպէ չրգըլմրշ օլուպ, պու գուպպէնին թէքսինտէ տէ տէօյմէ տէմիրտէն պիր խաչ վար իսի։

Մագպէրէնին տէօրթ քէօշէսինտէ պէյազ մէրմէրտէն պիրէր հէյքէլ պուլընըյօր իսի։

Պու հէյքէլէրին իւչիւ՝ ֆէզաիլը տինիյէտէն օլան «Իյման, Էմել վէ Մուհապպէթի» թասվիր իթմէքտէ օլուպ, տէօրտունճիսի՝ գուրթարրընը մէլայրբը թէճէսսիմ իթտիրմէքտէ, վէ պու մէլայրբ՝ ռուհը ինսանրն ճիսմը ֆանիտէն խէլաս օլուպ էպէտիյէթ իչիւն ըէվան օլաճաղը ախրէթի եանի ասիմանը կէօսթէրմէքտէ իսի։

Մագպէրէնին թուճտան մամուլ պիր գաբուսը վար իսի։

Տէրունը մագպէրէտէ քիչիւք պիր միհրապ պուլընըպ, իչպու միհրապրն իւզերինտէ կիւմիւշ պիր խաչ վէ մամ տիքիլի կիւմիւշ չամտանլար մէվզու իսի։

Միհրապրն գարշըսընտա տէօրթ ատէտ տուվա թախթասը վէ պու թախթալարրն իւզերինտէ մութէատտիտ կրլանթալար վար իսի։

Մագպէրէնին կէրիսինտէ սիյահ պիր մէրմէր իւզերինտէ եալընըզ հրուֆթալա եազըլը գօնթ տը Թոնէրիէօնին գարշըսյա գըզընրն իսիմէրի հէյքք օլունմրշ իսի։

Իսթիյար գոնթ՝ արապատան էնիպ, Ժէրօմրն գօլունա տայանարագ աղըր աղըր եիւրիւտի վէ էրէյիճէ պիր զահմէթլէ գիքր օլունան մագպէրէյէ վասըլ օլտու։

Մագպէրէնին ալընընտա գօնթլըղա մախսուս պիր ասըլզատէլիք թաճը ըէսիմի ալթընտա «ԹՕՆԷՐԻԷՕ ԽԱՆԷՏԱՆԸ» իպարէսի օգունըյօր իսի։

Ժէրօմ՝ թուճ գաբուլը աչրը վէ էֆէնտիսի իչէրի կիրմէք իչիւն քէնտիսի պիր եանա տուրը։

Գոնթ Ֆիլիբ տը Թոնէրիէօ՝ իչպու մէվթախանէյէ տուխուլինտէ տիւչարը հէյճան ու խալճան օլարագ, տուվա թախթալարընտան պիրինին իւզերինէ տիզ չէօքէճէք եէրտէ պիրտէն պիրէ մէրմէր տէօչէմէնին իւզերինտէ տիզ իւսթունէ կէլտի, վէ արգասընտա տա իսթիյար խըտմէթքեարը կէօզ եաչլարը տէօքէրէք տիզ չէօքտիս։

23

Գոնթ տը Թոնէրիէօ՝ բէք չօգ աղլամըշ օլուպ, կէօզլէրինտէ արթըգ եաշ գալմամրշ օլտուղընտան, կէօզլէրի գուբ գուրու պուլընմագտա վէ եաբընըզ տուվա իթմէքտէ իսի։

Մուսախիլէհին չիտտէթը խալճանը գալպինտէն նաչի կէօքսիւ գալգըպ էնմէքտէ վէ հըշգըրըգլարը պօղազընտա թըգանրպ զանն խէրսին սօլուղը քէսիլմէքտէ մասագտա իսի։

Գոնթ տը Թոնէրիէօ՝ պաչընը էօնիւնէ էյմիշ պէյլէճէ պիր միւտտէթ տուրտրգտան սօնրա, հէյճանը գալպի բէյ տէր բէյ քէսպը սիւքիւնէթ իթտի։ Մուսախիլէհ պիր արա հիչ գըմրլտանմամագտա օլտուղընտան, խըտմէթքեարը Ժէրօմ՝ պու հալտէն գօրգուպ էֆէնտիսինէ տօղրու էյիլէրէք թէլլաշ իլէ վէ պալագ պուլագ պիր սէտա իլէ էֆէնտիսինի սէսլէտի։

(Տեվամ)

գի իրաւունքներ ղերծ են քահանայից դասու բռնաբարութենէն։ Այս հաշուով Եկեղեցւոյ պատկանեալ այս կարգի հասութիւնից դուսարն տարեկան 200 ոսկի ենթադրելով ըստ վերջին երկամեայ փորձի, հաղարաւոր ոսկիներ Եկեղեցւոյ մնտուկէն ուրիշի ծոց մտած են, քանամեայ միջոցի մէջ։ Ուստի Թաղական Խորհուրդս նախ քան զամենայն Մայր Եկեղեցւոյ քահանայից դասու հետ քանիցս խորհրդակցելով, ուշադրութեան առաւ իրաց այս ցաւալի վիճակը, և համաձայնութեամբ որոշեց Եկեղեցւոյ վերադարձնել այն իրաւունքները, զորս ունէր նա ենչեցելոց յուղարկաւորութեան, ծածկոցի, փորուրարի, մկրտութեան, զգեստուց և այլ խնդրոց մէջ։ Մեր այս ըստ ծին ապացոյց են Թաղ. Խորհրդոյ քահանայից դասուն հետ ունեցած համախորհուրդ նստերու արձանագրութիւնք։

Մինչ այս որոշմունք գործադրուելու վրայ էին, և ահա քահանայից դասէն մի գրութիւն ուղղուեցաւ Խորհրդոյս, որ յետս կը կոչէր իւր որոշումները և չեղեալ կը նկատէր զայն։ Իրաց այս վիճակին մէջ Խորհուրդս պարտաւորեցաւ դիմել առ Սրբազնութիւն Ձեր և վերջնական տնօրինութիւն մը խնդրել յօգուտ Եկեղեցւոյ։ Ձեր Սրբազնութիւն մի պաշտօնագրով՝ դեկտ. 22 թուականաւ ուղղեալ առ քահանայից դասն և առ Թաղ. Խորհուրդս կը ծանուցանէր թէ ենչեցելոց յուղարկաւորութեան պարագաներու մէջ ծածկոցի և փորուրարի գործածութեան իրաւունքը Ս. Եկեղեցւոյս միայն կը պատկանի, և ընդ նմին կը յանձնարարէր ենչեցեալի և մկրտութեան պարագայից մէջ Սբ. Եկեղեցւոյ իրաւունքը Թաղ. Խորհրդոյս, իսկ քահանայից դասու պատկանեալ մասերը քահանայից միջոցաւ գանձել։ Սակայն գարմանօք տեսնուեցաւ որ քիչ մը վերջը կրօնապատկառելի ժողովոյ կողմէ Ձեր Սրբազնութեան որոշման բոլորովին հակառակ որոշում մը կը հաղորդուէր Խորհրդոյս փետր. 23 մի պաշտօնագրով, դարձեալ Ձեր Սրբազնութեան ստորագրութեամբ, այն է թէ ենչեցեալի և մկրտութեան պարագաներու մէջ ծածկոցի և փորուրարի գործածութեան իրաւունքը քահանայից դասուն և եթ կը պատկանի և ոչ եկեղեցւոյս։

Թաղ. Խորհուրդս կարի յոյժ զարմացեալ այս անակնկալ և հակասական որոշմանց վրայ՝ պատրաստուեցաւ իբրեւ յոյս ապաստանի դիմել առ Պատ. Խառն Ժողովն, և նորա արդար տնօրինութիւնը խնդրել ի դարման սոյն անհանդուրժելի վիճակին։ Սակայն մեծ եղաւ Խորհրդոյս ցաւը երբ յատենի Խառն ժողովոյ տեսաւ որ նոյն իսկ Պատ. Խառնէն ժողովը չը գիտեմք ազգային ո՛ր օրինաց և ո՛ր իրաւանց վրայ հիմնելով իւր տեսութիւնները, համակերպեցաւ Կրօն. ժողովոյ որոշման և նոյնին գործադրութիւնը յանձնարարեց Խորհրդոյս։

Արդ նկատելով որ Խորհրդոյս միամեայ անձնուիրական ջանք և աշխատութիւն յօգուտ Եկեղեցւոյ և վարժարանաց ոչ միայն չեն դնահատուիր, այլ և տարբեր իմն կը մեկնուին, աշխատութիւնք որովք յաջողած էր մնտուկին ել ու մուտքն հաղիւ հաւասարակշռել հակառակ ան արտասովոր մեծագումար ծախուց որոց ենթարկեալ է Մայր Եկեղեցւոյ մնտուկն իբրեւ Պատրիարքանիստ Եկեղեցի։

Նկատելով որ Սահմանադրական Թաղական Խորհրդոյ մը իրաւացի դիտողութիւններն և բողոքներն անլսելի կը մնան առաջի Սահմանադրական Պատրիարքի և Սահմանադրական Վարչութեան։

Նկատելով որ «Ազգ. Վարչութիւնն իւր տեսչութեան տակ գտնուող խորհրդոց կողմէ մատուցեալ ազգօգուտ և Եկեղեցւոյ ու վարժարանաց օգտակար առաջարկութիւններն ուշադրութեամբ քննել անտես կառնու, և անոնց կարեւորութիւնը յայտնուելէ վերջը հաստատելու կամ գործադրութեան արգելքները բառնալու ջանք և միջոց» կը խնայէ հակառակ Ազգ. Սահմանադրութեան 41րդ յօդուածոյ։

Եւ վերջապէս նկատելով որ Մայր Եկեղեցին իբր բացառիկ եկեղեցի մը կը նկատուի և անոր իրաւունքները կը զոհուին, մինչդեռ Ազգ. Սահմանադրութեան 55րդ յօդուածոյ սրբամադրութեան բնաւին չը համաձայնիր այն նկատողութիւն, մանաւանդ զի Թաղ. Խորհուրդս չը վայելելով դիմադարձաբար այն բարոյական ոյժն ու զօրութիւն զոր իրաւամբ կը սպասէր Պատ. Վարչութենէդ, կուգայ խմբովին իւր հրաժարականը մատուցանել, զերծ մնալու համար խղճի և պաշտօնի մանր պարտականութենէ որոյ հաւատարիմ գործադիր և աւանդապահն եղաւ իւր միամեայ պաշտօնավարութեան մէջ։

Մնամք

Սրբոյ աջոյդ հաւուրիւ

խոնարհ ծառայք

Հրաժարեալ անդամք Թաղ.

Խորհրդոյ Մայր Եկեղեցւոյ

(Դէլ+)

ԳԱԶԱՏ ԱԶԻՆՕՖ

Օտէսատան Մօրենկ Բօխա չէքիլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, գաղաղ Ազինօֆ՝ Սակալլօ հատիսէսինի պէր վէճճը ախի հիքեայէ էյլէմիշ տիր։

«Պիղմի հէյթեր սէֆէրիյէմիզ՝ բարիկ վէ գաղաղ օլարաղ ճէման 185 քիշիէն իպարէթ խոլ, վէ մաղսէտաբ եէկեանէսի մէտէնիյէթէ պիր խրամէթ խոլ։ ճիւմէմիզ տէ սիլահլը իտիք վէ իքի տէ միթրայէօզիւմիզ վար խոլ։

«Հէյթեր սէֆէրիյէ՝ էվվէլ պէ էվվէլ թաճուրատա գարայա չըգմիշ իսէ տէ, հապէշ գրալը եահաննանն պիր մէքթուպը իւղերինէ Սակալլօյա տոպրու հարէքէթ էյլէմիշ տիր։ Սակալլօտա սահիպը տէրեատա քեանն պիր էսքի գալէյի եէտը թասարրուֆըմըզա կէշիրիպ, օրատա գըսսա պիր միւտտէթ իգամէթիմիզ իչին թէտարիքեաթը լազմէյի իճրա էյլէտիք։ Խոթիհքեամբարտան պիրի իւղերինտէ պիր իպատէթխանէ թէէսիս իտուպ, ալթընա տա Գրբմըզը Խաչ պայրաղընը քէշիտէ իթտիք։ Պիր Գրբմըզը Խաչ պայրաղը տա խասթախանէ իթթիսադ օլընմադ իւղրէ ինթիխապ իթտիկիմիզ պիր մահալէ չէքտիք։

«Քեռբվարրն 17ինճի կիւնիւ Բէնէ նամ Ֆրանսըզ գօրվէթինի միւշահէտէ էյլէտիք։ Մէգրիւբ գօրվէթ՝ պիղմի գալէմիզտէն պիր միլ մէսաֆէտէ տէմիր ատմար, վէ հէյթեր սէֆէրիյէ՝ գալէրի վէ եէրլէշմիշ օրարը արազիի թախլիյէ իթմէյէ տավէթ իթմէք իչին մէգրիւբ գօրվէթտէն Արապ միթրճիմիէր կէօնտէրիլտի։ Պիր ազ սօնրա Արապլար մէգրիւբ գօրվէթէ ավտէթ իտուպ, պէնիմ Ֆրանսըզ հիւքիւմէթինին էմրինէ իթաաթ իթմէտիկիմի պէյան իթմիշլէր տիր։ Լաքին պու խուսուսմուվաֆքըզը հագիզէթ տէյլի տիր։ զիրա պէն տայմա Ֆրանսըզլար նիյաթը սուլճհուանէ իպրազ իթտիքլէրինտէ քէնտիլէրիյլէ իթիլաֆը էֆքեար հասըլ իթմէք նիյէթինտէ պուլընմիշըմ տըր։ Պանա թահրիրէն հիչ պիր թալէպ վուգու պուլմատը, վէ պունըն աքսինի քիմ իտտաա իտէպիլիր վէ եախօտ իթաաթ իթմէյէճէկիմի միւպէյլին էլ եաղմը քիմ կէօսթէրէպիլիր իսէ մէյատանա չէգոսը։

«Ի պու մէրքէզտէ օլորը հալտէ Ֆրանսըզ ամիրալընըն էմրի իւղերինէ պիղի թօբա թութմայա պաչատըլար։ Ֆրանսըզլար՝ 10 գատար կիւլլէ աթըզ պիր խալը դատն վէ չօճուգ թէլէֆ իթտիրտէն սօնրա, (թէսլիմ ալամէթի օլան) պէյազ պայրաղը քէշիտէ իթտիրտիմ։ Պունըն իւղերինէ թօբ ատէէլի տուրուպ, գարայա պիր զապիթ չըգարագ, գալէտէն չըգմայա վէ արազիի մէգրիւբէյի թախլիյէ իթմէկէ պէնի տավէթ էյլէտի։ Պէն տախի ճէվապրմտա, Բէնէ զօմանանընընն պանա վէ ըէֆիդէրիմէ դարը Ֆրանսըզ միլլէթինէ եաղըշմայան պիր մուամէլէտէ պուլընտրզընը, վէ հագսըզ վէ քէյֆէմայէշա պիր էսրէ իթաաթ իթմէքտէն իսէ ճիւմէմիզինտէ էօրմէյէ հազրը օլորըմըզը պէյան էյլէտիմ։ Զապիթը մուամիլէյի՝ պու ճէվապը մը ամիրալա կէօթիւրտիկինտէ, ամիրալը մուամիլէյի՝ դարայա էքի պէօիւք պահրիյէ ասքէրի չըգարմըշ տըր։ Ասքէրը մէրդումմէ՝ գալէյի մուհասէրէ իտիպ, թէսլիմ օլմագ ալըզմը թէքլիֆ իթտի։

«Պիզ էյիճէ սիլահլանմըշ իտիք, վէ քիւլիյէթլի օլմայան Ֆրանսըզլարը թարա իտէպիլիր իտիք։ Ֆագաթ սուլճհուանէ էֆքեարատա օլատուղմատան, վէ տիկէր թարաֆտան պաչըմատ էօլիւ վէ եարալըլար զայէսի պուլընտրզընտան, թէսլիմ օլմագլըղա գարար վերտիմ։

«Մագթուլլար միանընտա 1 գաղաղ, 2 գատըն վէ 3 չօճուգ վար իտի։ Մէճբուհլար իսէ 7սի աղրըճա եարալը օլարագ 18 նուֆուս իտի։»

* *

Բէթէրսպուրկտան իչար օլընտրզընա կէօրէ, Զարըն էմրի մուճիպինճէ ժանտարմա միրալայլարընտան Զիւգալօվսքի՝ Սակալլօնըն թօբա թութուլմասընտան էվվէլ վէ սոնրա վուգուտա կէլէն հալէր հագգընտա դաղաղ Ազինօֆը իսթինթաղ իմմէք իւղրէ Բէթէրսպուրկտան Սէվասթօբօլա կէօնտէրիլմիշտիր։ Մուամիլէյի միրալայ՝ եշպու իսթինթաղին նէթիճէսի հագգընտա պիր զապթամէ թանդիմ իտէճէք։ Պատէհու Ազինօֆ վէ մայէթի գաղաղլար՝ Սէվասթօբօլան Պաթումա վէ օրատան Թիֆլիսէ կէօնտէրիլիպ, Ազինօֆ Թիֆլիստէ բօլիսին թահրիր նէզարէթինտէ պուլընճաղ տըր։

Տիկէր թարաֆտան Օտէսատան իչար օլընտրզընա կէօրէ, Ազինօֆին արգատաչլարընտան էքսէրիսի՝ մէմլէքէթլէրինէ կէօնտէրիլճէքլէր վէ պաղրյէսի Սէվասթօբօլա իզամ օլընճաղլար տըր։ Արչիմանտրիտ Բախսիօս վէ սակիր բուհանիլէր՝ սէրպէսթ պըրագըմըշլար տըր։

ԲԱՐԻՁՏԻՊԻ ԷՑՅԵԼ ԳՈՒՎԷՍԻ

Միւհէնտիս Մ. Էյֆէլին՝ դարիպէն Բարիզտէ քիւչատ իտիլէճէք Սէրկիի Ումումի իչին ինչա էյլէտիկի 300 մէթրօ եիւքսէքլիքատէքի տէմիր գուլէ՝ արթըգ խիթամ պուլմըշ սաղլըպտիր։ Հարթա միւհէնտիսը մուամիլէյի՝ պու գուլէյէ չըգմադ արզուսընտա պուլունանդարտան ալընմասընա գարար վերտիկի իւճրէթ ֆիյաթլարընը տախի թալին վէ կաղէթալարընա իլան էյլէմիշ տիր։

Պիլէթլէր 3 նէվ օլուպ, հէր պիրինին բէնկի տէ Ֆրանսըզ պայրաղընտաքի մավի, պէյազ վէ գրբմըզը բէնկլէր օլմագ իւղրէ ինթիխապ օլունմուշ տըր։ Պիրինճի սընֆ պիլէթլէրի՝ պէհէրի 5 ֆր. գըյմէթինտէ օլուպ, պունը ալանլար՝ գուլէնին թա թէքսինէ գատար չըգապիլէճէքլէր տիր։ Իքինճիսի՝ պէհէրի 3 ֆր. գըյմէթինտէ պուլընան պէյազ պիլէթլէր օլուպ, ասհապը իքինճի թապագա տէնիլէն մահալէ գատար չըգապիլէճէքլէր տիր։ Իչինճիս սընֆ իսէ գրբմըզը պիլէթլէր օլուպ, պունլարը պէտէի օլան 2 ֆրանգը վերէնլէր՝ պիրինճի թապագա տէնիլէն եէրէ գատար չըգապիլէճէքլէր տիր։ Պիլէթլէր իւճրէթլէրինճէ, կէճէնին կիւնտիւզտէն ֆարգը օլմայըպ, հէր պու ֆիյաթլար ճարի օլաճագլար տըր։

Պիլէթլինի ալանլար՝ իսթէր վերտիկէնտէն քէնտիլէրինէ չը գաճագլար, վէ իսթիրլեր իսէ աշաղրտան եօգարըյա ատամ չըգարմաղա մախսուս օլան «ասանսուար» մաքինասընա պլինէճէքլէր տիր քի, պու մաքինալարտան 4 տանէսի գուլէնին 4 ճիհէթինէ գօնուլմուշլար տըր։

Երպապը թէմաչանընը գուլէ իւղրինտէ նէ գատար միւտտէթ գալաճագլարը մուայէն օլուպ, ֆագաթ գուլէնին ճէսամէթի՝ պիր տէֆատա 10,000 գատար զիյարէթճիի աշմայա միւթէհամիլ տիր։

ՐԷԺԻ ՇԻՐԲԷԹԻ

Իլան

Սանտրդ վէ գութու կիպի շէյլէրին իւղերինէ սարրլաճագ տիւրլիւ տիւրլիւ քեաղրտյար թէտարիքի՝ ֆի 13 Նիսան սէնէ 305 թարիխինտէ Գալաթատա Բէժի իտարէի ումումիյէսինտէ միւնագասայա չըգարըյաճաղընտան, միւնագասայա կիրիշմէք իսթէյէնլէրին՝ Բէժի նէզարէթը ումումիյէսինտէն թալէպլերի վուգուլինտէ հէր նէվ քեաղրտ նիւմունէյէ-ըինտէն պիրէր տանէսիյէ պիրէր գրթա շարմնամէ սուբէթի քէնտիլէ-ըինէ վերիլէճէք տիր։

(1) Պու Հաճի Սալի վէ Ահմէտին մուգատէտա Իզմիր վէ Պրուսա վէ սաիր մահալլէրատէ պուլընաբգլարը մէրվի տիր։

(2) Ույուշըրըճը պիր էճզա օլաճաը աղատէի պէյան տըր։

ԴԱՐԻՊ ՊԻՐ ՏՕԼԱՆՏԸՐԸՃԸԼԸԴ

Թունուզը հաճի Ալի վէ Ահմէտ նամ քիմսէյէրին՝ «տէֆինէ պուլաճաղը, ալթուն եարաճաղը» տէյէրէք Ասիլ էֆ. նամընտա պիր կէնճ իլէ, Ուն Դարանընտա Էմիրլէր խանը օտապաշըսը հասանը վէ Ուն Դարանը պէկկրճիլէր քէթխիւտասը Մէհմէտ աղանը պիր խալը բարալարընը տօլանտրըմըշ օրմալարընտան տօլայը Տէրսաատէթ ճէպա մահքէմէսինէ թահրը մուհաքէմէյէ ալընտրգլարընը, վէ Ասիլ էֆ.նին հուզուրը մահքէմէտէ իֆատէսինի տունքի նիւսխէմիզտէ եազմըշ իտիք։ Օտա պաշը Հասան աղանըն իֆատէսի տախի բէք զարիպ օլարընտան, սարրլէրինէ իպրէթ օլմագ իւզրէ պէրվէճճը զիր նագլ իտէրիզ։

Հասան աղանը էֆատէսի

Պէնճէնիզ Ուն Դարանընտա քեահն Էմիրէր խանընըն օտա պաշրսը իսէմտէ, Ուն Դարանտա քէօբրիւ գարշրսընտա 33 նօմէրօլը դահվէյի տախի քիրա իլէ թութմագտայրմ։ Էրմէնի միլլէթինտէն եալընըզ հաճի նամը վէրիլէն մեճճուլ իլ իսմ պիր չախ՝ սրգ սրգ դահվէյէ էկիմէյէ պաշլատը վէ պիր գաչ կիւնտէ դահվէտէ եաթրպ գալգաբ։ Մէրգում դահվէտէ պուլունտրգճա, չըբաղմ Արթին իլէ պիր չօգ միւսահէպէթ իտէրէք խմիմի, հալիմի օրար իմիշ հալ պու քի պէնիմ իշտէն հիչ խապէրիմ եօգ։ Պունըն՝ հաճի Ալի վէ Ահմէտին գլաղուզը օլոբզընը սօնրատան անլատրմ։ Պէն քէնտիսինէ հիչ պիր չէյ սէօյլէմէտէն օ իսմի մեճհուլ գլաղուզ՝ պանա «Հասան աղա» տէտի։ Պէն տէ գուլաղ վերտիմ «նէ՞ տէրսին» տէտիմ։ Պունըն իւղերինէ «պէնիմ Պրուսատան կէլմէ իքի հաճի էֆէնտիլերիմ վար տըր, բէք մալիմամը լը տըրլար» (1) տէտի վէ հիքեայէ իթմէյէ պաշլատը։ պէն տէ բէք ալէա տէտիմ։ Սօնդրա տէտի քի, «պիզիմ հաճի էֆէնտիլեր՝ Պէյօղլուտա Բանկալթիտէ պիր վերանէտէ վէ եէր ալթընտա ճինիվիդ զէմանընտան գալմա իքի օտա ալթուն վէ սիլահ տալու օլտրզընը խապէր վերիյօրլար։» Պէն «բէք ալա՛, ֆիքրի՞ն նէ տիր քի, պունլարը պանա խապէր վերիյօրսը՞ն» տէտիկիմտէ, «հաճի էֆէնտիլեր պու տէֆինէյի քէշֆ իթմէք իչին պիր չօգ զէման օգուտրար։ բարալարը պիմտիկինտէն, շիմի պունլարը 10 մէճիտիյէ իգթիզալարը վար տըր, պու բարա իլէ պիր գօշ ալաճագլար տըր» տէտի։ Պէն, «էյ պու գօշը նէ՞ եարաճագլար» տէտիկիմտէ, մէրգում գլաղուզ՝ «հաճի էֆէնտիլերէ խիւտտամ խապէր վերիյօր քի, պէօյլէ պիր գօշ կէթիրիր իսէնիզ, պու գատար մալա սահիպ օլաճագսընըզ։ հաճի էֆէլէր տէ հէր քիմ պէօյլէ պիր գօշ կէթիրիր իսէ տէֆինէլէրի չը գարտրզըմըզտա քէնտիսինէ 500 ֆրանսըզ ալթուն վերէճէյիզ տէօրլար» տէտի։ Պէն՝ «պանա պէօյլէ շէյլէրին լիզումը եօգ տըր։ պէնտէն ուղագ կիտինիզ» տէտիմ։ Պունըն իւղերինէ օ շախս կիթտի։ Էրթէսի կիւն խանտաքի օտամտան չը գաճագըմ սըրատա օ մէճհուլ իւլ իսմ գըլաղուզ շախս՝ եանընտա պիր Թունուզը օլտրզը հալտէ խանա կէլտիւլէր։ Գլաղուզըն եանընտաքի ատամըն իսմի՝ հաճի Ահմէտ իմիշ։ հաճի Ահմէտ՝ պէնի իւք տէֆա կէօրտիւկի հալտէ հէման 40 երլտան պէրու թանըյօր իմիշ կիպի «Հասան աղա», օտանը աչ տա սանա պիր սէօղ սէօյլէյէճէյիմ» տէտի։ Պէն տէ օտայը աչտրմ։ օթուրրզ։ հաճի Ահմէտ պէնտէն պիր բարչա ամէջ իսթէտի, վէ օթուրտրզը եէրտտ պիր թիւթսիւ եազտը, եազդրան թիւթսիւնին տիւմանը պաշրմա թէէսիր իթտի (2) վէ հաճի Ահմէտի թօհաֆ պիր հալտէ կէօրմէյէ պաշլատրմ։ Սօնդրա տէտի քի, «էյ հասան աղա, սիզ շիմտիյէ գատար պիզտէն գօրգուլօր իտինիզ։ լաքին պունտան սօնդրա պիզտէն գօրգուլայաճագսընըզ։ Ֆաթիհտէ Շէքէրճի խանընտա պէնիմ օտամ վար, եարըն (գլաղուզընը կէօսթէրէրէք) պունընա կէլինիզ»։

Հաճի Ահմէտ՝ օ կիւն պիր չոգ սէօյլէր սէօյլէյէրէք պէնի ինանտրըրզընտան, էրթէսի կիւն գլաղուզը գահվէյէ կէլինճէ, չըբաղմ Արթինի եանըմա ալարագ իւշիւմիզ Շէքէրճի խանընա կիթտիք վէ Թունուզընըն օտասընա չըգտրդ։ Օրատա պիր գաչ Թունուզը տահա վար իտի քի, պիզ կէլինճէ անչէր տրչարրը յա չըգտրլար։ Պունլար օտատան չըգար չըգմադ հաճի Ահմէտ գաբունըն սիրիլիսինի սիրտիս։ Պունըն իւղերինէ սօրտում քի, պիզի նէ՞ իչիւն պուրայա կէթիրտին, հաճի Ահմէտ՝ պանա վէ չըբաղմ Արթին իլէ քէնտի գլաղուզը օլան չախսա խիթապէն, «հէր եէմին իտէճէյիզ քի պիզիմ սըրրըմըզ սիզտէ վէ սիզին սըրրընըզ պիզտէ գալաճագ վէ հիչ պիր քիմսէյէ սէօյլէնմէյէճէք» տէտի։ Պունը միթթէագրպ տէօրտիւմիզ տէ եէմին իթտիք։ հաճի Ահմէտ՝ պիրէր լոգմա էթմէք եէտիրտի, վէ երնէ «հէր քիմ քի սըրրըրմըզը պիր քիմսէյէ սէօյլեր իսէ, պիզիմ խիւտտամըզ վար տըր, անը խիւտտամա չարրարրրզ» տէտիքտէն սօնրա, թէքրարէն «հասան աղա, պէն ֆահտէլի պիր իշ եարաճաղրմ, 5 մէճիտիյէ չը գար վէր» տէտի։ պէն տէ 5 մէճիտիյէ չըգարրպ էլինէ թէսլիմ էլէտիմ։ հաճի Ահմէտ՝ բարալը ալարգտան սօնրա «շիմտի սիզ կիտինիզ. պունը (գլաղուզընը կէօսթէրէրէք) գալէ տրչարրըսընա կէօնտէրէճէյիմ քի պիր բարչա խամ թօբրագ կէթիրսին։ եարըն պիզ սիզէ կէլիր եինէ կէօրիւշիւրիզ»։

Էրթէսի կիւն հաճի Ահմէտ՝ գըլաղուզը իլէ պէրապէր Ուն Դարանընտաքի օտամա կէլտիլէր։ հաճի Ահմէտ՝ գլաղուզընն գալէ տրչարրըսընտան կէթիրմիշ օլտրզը թօբրաղը չըգարարագ վէ պիրէր բարչասընը քեաղրտլարա գօրագ պիրէր տանէ տաղրթար, վէ «պունլար նիւսխէ տիր» տէյիպ, եազըմագ իւղրէ պիրէր տէ քեաղրտ վերտի, «չէօրէ օլաճագ, պէօյլէ եարաճագ» տէտի։ Էրթէսի կիւն երնէ կէլտի, պէն տէ ամըզ օլտրզըմ պալ մօմու թէքէրլէքլերինի տէ օրայա կէթիր, թօքգաբուլա կիտէճէյիզ» տէտի։ Գօչտան, Բանկալթիտէքի վերանէտէն ֆիլանտան վէ թօքգաբուլանինչն կիտիլէճէկլինտէն պահս իթմէտի։

Պէն էրթէսի, կիւնի սաաթ 9սա Ուն Դարանը պէկիրճիլէր քէթխիւտասը Մէհմէտ աղայա կիտէրէք իչի անլաթտրմ, հաճի Ահմէտին պիպի թօք Դարբուլա կէօթիւրէճէյինի սէօյլէտիմ։ պունլարը նէ օլտրզլարընը պիլմէյօրզը, պէրքի պիզե պիր ֆէնալրզ եարարլար տիրէ գօրգուլօրմ, պիզի օրատա պէքլէյինիզ տէտիմ։

Պունըն իւղերինէ Մէհմէտ աղա Գաղը Զէյմէտէ ճանպազ դասապ հիւսէյին աղայը պուլարագ տօղրուճա օրայա կիթմիշլեր։ Պէն տէ սաաթ 10սա չըբաղմ Արթին վէ գլաղուզ իլէ Ագսէբրատա Հաճի Ահմէտին խանէսինէ կիթտիք, գլաղուզ գարբուը չալտը։ իչերիտտէ 5—6 Թունուզը վար իտի։ Հաճի Ահմէտ տէտի քի, գահվէտէ օթուրրզ, պիզ շիմտի կէլիրիզ։ Պիզ տէ գահվէյէ կիմտիք, 10 տաղսգա գատար օթուրտրգ։ Պիր տէ պագտրմ քի, գահվէյէ իսմինի պիլմէտիկիմ վէ հաճի Ահմէտին էսմապը կիպի էսմապ կիլին. միշ պիրի կէյտի։ գլաղուզա սօրատում քի, պու քիմ տիր, հաճի Ահմէտ կէլէճէք իտի։ Գալաղուզ տէտի քի, «պու հաճի Ահմէտին գարընտաշը հաճի Ալի տիր, պունըն խիւտտամը անտէն գուվվէթլի տիր։»

Պիր ազ սօնրա օրատան գալգբգ, հաճի Ալի էօնտէ, գլաղուզ իլէ պէն արգատա եատան կիթմէյէ պաշլտրգ, թա թօքգաբուլա վարարգ վէ պիր գահվէնին տրչարրըսընտա կէօսթէրէրէք) պունընա կէլինիզ»։

Հաճի Ահմէտ՝ օ կիւն պիր չոգ սէօյլէր սէօյլէյէրէք պէնի ինանտրըրզընտան, էրթէսի կիւն գլաղուզը գահվէյէ կէլինճէ, չըբաղմ Արթինի եանըմա ալարագ իւշիւմիզ Շէքէրճի խանընա կիթտիք վէ Թունուզընըն օտասընա չըգտրդ։ Օրատա պիր գաչ Թունուզը տահա վար իտի քի, պիզ կէլինճէ անչէր տրչարրը յա չըգտրլար։ Պունլար օտատան չըգար չըգմադ հաճի Ահմէտ գաբունըն սիրիլիսինի սիրտիս։ Պունըն իւղերինէ սօրտում քի, պիզի նէ՞ իչիւն պուրայա կէթիրտին, հաճի Ահմէտ՝ պանա վէ չըբաղմ Արթին իլէ քէնտի գլաղուզը օլան չախսա խիթապէն, «հէր եէմին իտէճէյիզ քի պիզիմ սըրրըրմըզ սիզտէ վէ սիզին սըրրընըզ պիզտէ գալաճագ վէ հիչ պիր քիմսէյէ սէօյլէնմէյէճէք» տէտի։ Պունը միթթէագրպ տէօրտիւմիզ տէ եէմին իթտիք։ հաճի Ահմէտ՝ պիրէր լոգմա էթմէք եէտիրտի, վէ երնէ «հէր քիմ քի սըրրըրմըզը պիր քիմսէյէ սէօյլեր իսէ, պիզիմ խիւտտամըզ վար տըր, անը խիւտտամա չարրարրրզ» տէտիքտէն սօնրա, թէքրարէն «հասան աղա, պէն ֆահտէլի պիր իշ եարաճաղրմ, 5 մէճիտիյէ չը գար վէր» տէտի։ պէն տէ 5 մէճիտիյէ չըգարրպ էլինէ թէսլիմ էլէտիմ։ հաճի Ահմէտ՝ բարալը ալարգտան սօնրա «շիմտի սիզ կիտինիզ. պունը (գլաղուզընը կէօսթէրէրէք) գալէ տրչարրըսընա կէօնտէրէճէյիմ քի պիր բարչա խամ թօքրագ կէթիրսին։ եարըն պիզ սիզէ կէլիր եինէ կէօրիւշիւրիզ»։

Էրթէսի կիւն հաճի Ահմէտ՝ գըլաղուզը իլէ պէրապէր Ուն Դարանընտաքի օտամա կէլտիլէր։ հաճի Ահմէտ՝ գլաղուզընն գալէ տրչարրըսընտան կէթիրմիշ օլտրզը թօքրաղը չըգարարագ վէ պիրէր բարչասընը քեաղրտլարա գօրագ պիրէր տանէ տաղրթար, վէ «պունլար նիւսխէ տիր» տէյիպ, եազըմագ իւղրէ պիրէր տէ քեաղրտ վերտի, «չէօրէ օլաճագ, պէօյլէ եարաճագ» տէտի։ Էրթէսի կիւն երնէ կէլտի, պէն տէ ամըզ օլտրզըմ պալ մօմու թէքէրլէքլերինի տէ օրայա կէթիր, թօքգաբուլա կիտէճէյիզ» տէտի։ Գօչտան, Բանկալթիտէքի վերանէտէն ֆիլանտան վէ թօքգաբուլանինչն կիտիլէճէկլինտէն պահս իթմէտի։

Պէն էրթէսի, կիւնի սաաթ 9սա Ուն Դարանը պէկիրճիլէր քէթխիւտասը Մէհմէտ աղայա կիտէրէք իչի անլաթտրմ, հաճի Ահմէտին պիպի թօք Դարբուլա կէօթիւրէճէյինի սէօյլէտիմ։ պունլարը նէ օլտրզլարընը պիլմէյօրզը, պէրքի պիզե պիր ֆէնալրզ եարարլար տիրէ գօրգուլօրմ, պիզի օրատա պէքլէյինիզ տէտիմ։

Պունըն իւղերինէ Մէհմէտ աղա Գաղը Զէյմէտէ ճանպազ դասապ հիւսէյին աղայը պուլարագ տօղրուճա օրայա կիթմիշլեր։ Պէն տէ սաաթ 10սա չըբաղմ Արթին վէ գլաղուզ իլէ Ագսէբրատա Հաճի Ահմէտին խանէսինէ կիթտիք, գլաղուզ գարբուը չալտը։ իչերիտտէ 5—6 Թունուզը վար իտի։ Հաճի Ահմէտ տէտի քի, գահվէտէ օթուրրզ, պիզ շիմտի կէլիրիզ։ Պիզ տէ գահվէյէ կիմտիք, 10 տաղսգա գատար օթուրտրգ։ Պիր տէ պագտրմ քի, գահվէյէ իսմինի պիլմէտիկիմ վէ հաճի Ահմէտին էսմապը կիպի էսմապ կիլին. միշ պիրի կէյտի։ գլաղուզա սօրատում քի, պու քիմ տիր, հաճի Ահմէտ կէլէճէք իտի։ Գալաղուզ տէտի քի, «պու հաճի Ահմէտին գարընտաշը հաճի Ալի տիր, պունըն խիւտտամը անտէն գուվվէթլի տիր։»

Պիր ազ սօնրա օրատան գալգբգ, հաճի Ալի էօնտէ, գլաղուզ իլէ պէն արգատա եատան կիթմէյէ պաշլտրգ, թա թօքգաբուլա վարարգ վէ պիր գահվէնին տրչարրըսընտա օթուրտրգ։ ադշամ օլմուշ վէ գարանլըգ պասմայա պաշլամըշ իտի։ Օրատա հաճի Ալիյէ «էֆքեարընն նէ՞ տիր քի, պիզի տաղլարը, պայրըլարը կէզտիրիյօրսը» տէտիմ։ Պունըն իւղերինէ տէտի քի, «սիզ...սինիզ, քէօրսիւնիւզ, պիզիմ խիւտտամըզը վարտը։ չուվալ կէթիրտի՞ն մի, հա՞նի չուվալ, հա՞նի չուվալ» պէն «չուվալը նէ՞ եարաճաղրմ», «չուվալա ալթուն գօնաճագ, շիմտի տէֆինէ չըգաճագ, հէմ չուվալ 7 թանէ օլմալը, չըգաճագ տէֆինէ 7 չուվալըդ արը» տէտի։ Պէն «չուվալար իլէ ալթունը նէ՞ եարաճաղրմ, պու գատար ալթունը օրատան ալըպ կէթիրմէք, պիզիմ էյիմիդտէն կէլմէզ։ Մախսուս տրը, գուվվէթին վար իսէ, պիր մէնտիլ քեաֆի տիր, էկէր եօգ իսէ պէն կէրիյէ կիտէյօրմ» տէտիկիմտէ, հաճի Ալի գըղարագ, հիտտէթլէ «հայտի օրատան էշէք, 7 չուվալ ալթուն տէյիլ 100 չուվալ ալթուն օլա վէ պուրատան եիւզպին քիչի կէչտէ, պիր չէյ օգուրընճա հիչ պիրինին կէօզիւ կէօրմէզ, թէքմիլ ալթունարը կէօթիւրիւրիզ» տէյէրէք, տէֆինէ մահալինէ կիթմէքլիկիմիզի թէքրիֆ իթտի։ Պէն հէր նէ գատար կիթմէք իսթէմէյօր իտի խսէմ տէ, պիր քէրրէ կիթմիշ պուլընտրզընտան, վէ պէկիրճիլէր քէթխիւտասը Մէհմէտ աղանըն արգամըզ սըրա կէլէճէճյինի պիլտիրիկիմտէն, բէք էյի տէյէրէք պէն վէ չըբաղմ Արթին վէ հաճի Ալի վէ գլաղուզը եանի տէօրտիւմիզ տէֆինէ եէրի նէ միթէվէճճիհէն Մէվլէվիխանէ գաբուսընա տօղրու եիւրիւմէյէ պաշլատրգ։

(Տէվամ)

ԻԶՄԻՏ ՊԱՊԱԳԼԸՂԸ

Իզմիտ մուխպիրիմիզտէն մարտ 9 թարիխյէ ալընըզմը մէքթուպ տրը։

Մալիսմ տիր քի, Իզմիտ գասապսը եաբընտա վագը պաթագլրգլարը թաթհիր վէ իսլասը՝ պիր եէրլի գումբանեայա իհալէ օյնրպ, ամէլիյաթը լաղրմէ իչիւն տէֆաթլէ քէչիյաթ իճրա օլնմըշ իտի։ Նիհայէթ պու կիւնքի բէնճէնպիհ կիւնի, մէմուրիյնը հիւքիւմէթ վէ պէլէտիյէ հէյէթի վէ էշրաֆը մէմլէքէթ հաղրը օլորզը հալտէ, ատէթը գատիմէ մուճիպինճէ միֆթիի պէյտ՝ վէլինիյմէթը պիմինէթիմիզ Բասիշահրմզը էֆէնտիմիզ հաղրէթլէրինին թէզայիւրը էսմ։ ու իգպալը Շահանէլերի տուսի վաճիպ իւլ էտասընը պատէլ իյֆա, հուզզար ամինխան օլմուշ, վէ պատէհու գօյունլար զէպկ իտիրմիշ, վէ մուֆթիի մուամիլէյհ էվվէլա պիրինճի զաղմայը քէնտիլերի վուրարագ օրատա պուլընան 100 գատար ամէլ տախի իճրան ամէլիյաթա պէտ վէ մուպաչէրէթ էյլէմիշլեր տիր։

Մէգրիւբ պաթագլրգլար սէպէպիլէ Իզմիտտէ պունտան էվվէլ վուգուա կէլմէքտէ օլան խասթաղրգ՝ պունտան պէօյլէ միհնէթի օլաճաղընտան, մէգրիւբ

ՊԱՆԳԸ ՕՍՄԱՆԻ

Բուլգարի չրմէնտքիր բիանգօսրին կէլէնէք գուրարը իչուն Բրուս պի լէթիլերի սահմանագ իսթէյենէք՝ պու կիւնտէն իմիպարէն հէր կիւն ալանիր. սահմ 10տան էօյլէնտէն սօնրայա սահմ 3½ գառար Պանգը Օսմանիէն միւպայաս իսէպիլէճէք լէրի իլան օլունուր։

ԻՏԱԼԻԱՅԻ ՄԱԽՍՈՒՍԷ

Իլան

Իտալիայի Մախսուսէնին Եուսուֆ էֆ. դօմանտասրնտա պուլրնան Թէ-էբ-Տ-ը վարօրը՝ մարտին 15ինճի չարշէնպիհ կիւնիւ Տէրսաատէթտէն հարէքէթլէ Էրէկլիյէ վէ օրատան Պարթիրնա կիսէճէյի իլան օլունուր։

* *

Իտալիայի մէգպուրէնին հիմնիւ գարատան գօմանտասրնտա քէրէֆ վարօրը՝ մարտին 15ինճի չարշէնպիհ կիւնիւ Տէրսաատէթտէն հարէքէթլէ. Կէլիպօլու, Գալիէի Սուլթանիէ, Պօյչա Ատա, Մօլիվա, Էմրէմիտ, Քէմէր, Ալյվարգ, Եօնտա, Միտիլի վէ Տիքիլի իսրէլէրինէ ուղրայարագ, Իզմիր, Զէյտէ վէ Սագրզա կիսէճէյի իլան օլունուր։

* *

Իտալիայի Մախսուսէնին Սամախտտա քէտան կաղնօ վէ պագալ տիրքեանրնա թալիպ օլուպ, ինճաբէի սէնէվիրէսի 25 լիրայա պիլ միւնագասա թէզիհա իտէն Կարապետ Սրբմաքէչեան նամ զատ միւրաճաատ իսմէտիկնտէն, թարիիր լանտէն մահը հաքը լուսմինին 16ճը բէնճէնպիհ կիւնիւնէ գառար միւրաճաատ իսմէտիկի հալտէ տարէրէ իհտալէ օլունճաղը իլան օլունուր։

13 մարտ 305

ՍԱՐՊԱՖԻՅԷ

ԷՎՐՕՊԱ ԳՈՐՍԱՍԸ

Լօնտրա 23 մարտ

Ինկլ. էհսամը Ինկ. Լիր.	098-
Օսմ. էհսամը աչքլուը	15-1/8
» » գաբանը	15-1/16
» » Սէրի Ա	27-1/2
» » » Պ	15-5/8
» » » Ս	14-7/8
Օթօման 1871	88-1/4
Օսմանլը Պանգասը	11-5/8
Բուսխա խթիգրազը	102-5/8
Մբսբը մուլթահրատէ մուլթահրատէ	87-7/8
» իմթիյազը	103-1/8
Տախտա Սանկէ Մբսբը	82-7/8
Թօյլու իսթիգրազը	102-1/4
Մանճուխթ. էհսամը 1877	-
Գամսլիօ Բարիզ 3 այ վատէ	23-52·40

Բարիզ 23 մարտ

Ֆրանս. էսկ. 3 % ֆր.	83-53
» » 1½ %	104-62½
Եէնի Օսմ. էհսամը աչքլուը	15-40
» » գաբանը	15-17½

Մէտրոպոլէ

Սէրի Պ.	15·60
» Ս.	15 35
Բուսխի չրմէնտքիրի	50 25
Օսմանլը Բէյթիսի էհսամը	-
» Պանգասը	516 25
Գրէտի Լիոնէ	666-25
Գրէտի Ֆոնսիէ	1515·
Գունթուար տ'էսգոնթ	110·
Սիւվէյիշ ագտիոնը	2242 50
Բուսխա 5 % 1877	102-1/8
Իթալիա էհսամը	96-15
Մբսբը Ֆոնտ. մուլթահրատէ	445·
Եուանան 5 % 1879	445·
Գամպիօ 3 այ վատէ	25-29

Վիէննա 23 մարտ

Լօնտրա իւզէրինէ գասպրօ	-
Բուսխի չրմէնտքիրի	-

ԳԱԼԱԹԱ ԳՈՐՍԱՍԸ

էսկ. ուս. տիւն ագչ. գար.	16-29
» » » էն եիւքսէք	16-32
» » » էն աշաղը	16-28
Գու սապահ աչքլուը	16-27
Իսթիգրազը տախիլի տիւն գար.	42-30
» » » էն եիւքսէք	42-38
» » » էն աշաղը	42-30
» » » աչքլուը	42 24
Մբսբը մուլթահրատէ գար.	-
Գու սապահ աչքլուը	-
Սէռի Ա.	27·30
» Պ.	16-
» Գ.	16-27
Բուսխի չրմէնտքիրի	50–
Ագչէ փարի	7-
Բէրօր Ղրշ.	-
Հէվալէսիզ »	15-

ՊԱՆԳԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

Գրէտի ժէնէրալ	ք.ք. 9-02
Սթամպոլ պանգասը	7-20
Օսմէնթ ժէնէրալ	4-21
Թրամվայ	4-75

ԱԳՋԻԼԷՐԻՆ ՓՈՅԱԹԸ

Օսմ. լիրասը 100 ղրշ.տան		Ղրշ. Բ.
Պէյազ մէճիտիյէ ֆարգը		108-25
Մէթալիք	»	102-20
Պէշլիք	»	103-30
Ալթընըզ	»	103-30
Ինկիլիզ լիրասը		110-32
Ֆրանսզ ալթունը		87-35
Բոլ		91-10
Գրէմիյ ալթունը		51-15
Գարպոն գայմէսի		08-41

ԹԱՍԾԻՕՅ ՔԵԱՂԸՏԸ

20) լիք քեապրտ	-
50) » »	08-10
100) » »	-
500)» »	-
1000)» »	07-30
10000)»	-

ԻԼԱՆԱԹ

ՊԱՊՐ ՍԷՐԱՍԷՐԻՐԻ ճանիպը ալիսինտէն

(Նումէրօ 8)

Գապար Սէրասքէրի տէվաիր վէ ագլամբ իչուն պին իւչ եիւզ պէշ սէնէսինէ մահսուպէն միւպայաս օլունանճագ միհիմմաթը գրրթասրիէ մ.գզրի միւնագասայա վագ օլունրպ մարթրն երիլինճի կիւնիւնէ գառար միւնագասա տէվամ վէ եէվմը մէգբիրը ագշամրը սահթ օնտա դարարը վերիլէճէկի կիպի, երիմի պիրինճի կիւնիւ ագշամա գառար եիւզտէ պէշ թէնզիլի գապալ օլունրպ, անտէն սօնրա գահիէն ի հալէսի իճրա գրլրնանաղընտան, թալիպ օլանլարրն չարշէնպիհ վէ բարար կիւնէրինտէն մնատտա հէր կիւն շիպէի մախսուսէյէ միւրաճաաթ էյլէմէլերի իլան օլունը։

11 մարթ 1889 3—2

ՊԱՊՐ ՍԷՐԱՍԷՐԻՐԻ ճանիպը ալիսինտէն

(Նումէրօ 9)

Ֆիրուխթ օլունանճագ էլլի պին քիլօ գալրն քէբէկին պէհէր քիլօսը տօղուղ պուչուգ բարայա թալիպի էօհտէսինտէ օլուպ մարթրն օն պէշչինճի չարշէնպիհ կիւնիւ պիրմիզայէտէ գարարը վերիլէճէկինտէն, իշ թիրասրնա թալիպ օլանլարրն Լէվագիմաթը Ումու Միյէ տարիբէսինէ կէլմէկերի իլան օլունը։

11 մարթ 1889 3—2

ՊԱՊՐ ՍԷՐԱՍԷՐԻՐԻ ճանիպը ալիսինտէն

(Նումէրօ 10)

Շգտարա ֆրրգաբը /չիւն Շէնկին լիմանընտա թէպիմ օլունմագ իւզրէ պին իւչ եիւզ պէշ սէնէսի իտարէսի իչիւն ալրնաճագ տագիրն էսմանը Սէլանիք վիլայէթի էմվալինտէն վերիմէք իւզրէ պէհէր քիլօսը ալմմրշ իբի բարայա մահալլի թալիպի էօհտեսինտէ օլտուրնտան, իմսարնա թալիպ օլանլարրն Լէվագիմաթը Ումումիպէ տարբէսինէ կէլմէկերի իլան օլունը։

11 մարթ 1889 3—2

ՊԱՊՐ ՍԷՐԱՍԷՐԻՐԻ ճանիպը ալիսինտէն

(Նումէրօ 11)

Կէվկէն, Քէրէբէ, Գարապօղաղ, Տէնիզլի, Սագարիա, Ինճիրլի, Գօյխօրլը, Գօճալը, Մէլէն իսկիլէրինտէն Տէրսաատէթէ նագլ օլունանճագ օլան ճէման եիւզ երիմի պին ճէտիտ չէքի համբալրն նումուլնէ թալիպ օլանլարրն վէ չէրաիմնի անրամագ իսմէյլէրէրին մագասրի Սէլասքէրի Լէվագիմաթ տարիբէսինէ կէլմէկերի իլան օլունը։

13 մարթ 1889 3—1

ԻԼԱՆ

Մէհմէտ Թէվֆիգ էֆ.նին Տէրսաատէթ Պիտայէթ մահքէմէսի Պիրինճի հուգուգ տարիբէսինտէն վերիլէն 30 թէմուզ 300 թարիխի իլամ մուճիպինճէ Գալթինգօ գառրն զիմմէթինտէ ալանագը օյան մէպալիզը մալիմէնին թէմինը իսթիֆար իչիւն թահմիր հանգէ ալրնան Մէրքեզ էֆ. մահալլէսինտէ Սէյիտ Նիզամէտտին ճատատէսինտէ 7 նումէրօլը պաղ իլէ 8 վէ 9 նումէրօլու պօսթանլարտա մէճմուր 1080 հիսսէ իթիպարբյլա մէզպուրէնին միւթէսարրրֆէ օյտուղը 270 հիսսէ պունատան ագտէմ միւզայէտէյէ գօնուլարագ, լիրա 100 ղրշ. հիսապբյլա 400 ղրշ.տա թալիպի էօհտէսինտէ թէգարրուբ իմմիչ օյտուղրնտան, պունատան զիյատէյէ եանի 100տէ 5 զամմբյլա թալիպ օյանլարրն վէ տահա զիյատէ մալիմաթ ալմագ իսթէյենլէրին թարիխը իլանէն իմիպարէն 31 կիւն զարֆինտա Տէրսաատէթ իլամաթը նիզամիէ իճրա տարիբէսինէ միւրաճաաթի էյլէմէլերի իլան օլունը։

13 մարթ 305

Իսրայէլ իլէ էլմանանրն սէնէ 99 վէ 130 նումէրօլը իլամ մուճիպինճէ, Ահմէտ պէյ իլէ Էմինէ հանըմ տէմլերի օլան մալիմ էլ մրգտար մէպալիզին թէսվիգէսի զրմինտա Օրթ աքէօյտէ Պէօյիք Այազմա ճատտէսինտէ 13 նումէրօը արտա տէրունինտէ վագը պարագատան մատտա 170 արշին մահալի՝ թարիխը իլանտէն իմիպարէն 15 կիւն սօնրա պիրմիզայէտէ ֆիրուխթ իմտիրիէ ճէկի՝ Պէյօղլու Պիտայէթ մահքէմէսի Իճրա մէմուրիյէթի ճանիպինտէն իլան օլունը։

9 մարթ 305

Իմարէթլէր իչիւն պիր սէնէլիք միւպայաս խրիյէճէք օյան 14000 քիւսուր գբյէ լահմը ղանէմին միւնագասա բուսուլասընտա մուհարբէր չէրաիթ վէճհլէ պէհէր ճէտիտա ղբյէսի 2 ղրշ. 30 բարա, վէ հիճագ իչիւն միւպայաս իտիյէճէք 400 ատէտա հասբը սիբիւրկէսինին քէզալիք միւնագասա բուսուլասընտա մուհարբէր չէրաիթ վէճհլէ պէհէր ատէտի 3 ղրուշ, վէ ճէվամիի չէրիֆէ իչիւն քէզալիք ալընճագ սիբիւրկէէրին պէհէր ատէտի 60 բարա ֆիյաթլա թալիպլերի էօհտելէրինէ պուլունարղընտան, իչպու մարթրն 14ինճի սալը կիւնիւ սահթ 10ա գառար հէր գաչ բարա վէ 15ինճի չարչէնպիհ կիւնիւ 100տէ 5 թէնզիլ իտէճէքլերին՝ մէճլիսը իտարէսի էվգաֆա միւրաճաաթի էյլէմէլերի իլան օլունը։

11 մարտ 305 3—2

ՄԷՇԷՀՈՒՐ ՄԱՏԱՄ ԱՆՆԱ ՔՈՒԼԱԿԸՆ

ՍԱԶ ՄԷԼՀԷՄԻ

Ինչպու մէլհէմ՝ չգտան պերու Պուտուրբէսթի շէհրիմտէ քէսպը շէօհրէթ իթմէյ, վէ թէճարիպը միւթեատտիտ ալէ պիր լօգ ֆայիտէլերի տատի կէօրէլիմիշ տիր։

Մէգքիւր մէլհէմ՝ էվվէլա սայչարը քէօքտէն գուվվէթլենտիրիր, սանկէն սայլարը չօգալմիզը վէ նումանչարը։

Պու. խասսէլերտէն մատատա, հէր նէ ի սաղ վէ սէրի խատթալրզլորրը տահի ազ միւտտէթ գարֆնտա քեսմիլէն մունվ ու նապէտտա էյլէր։

Տէրսը՝ Տէրսատտէթտէ Օգճուլար պաղը նօ. 33 Ամթուան Տէվլէթեան էճզահանէսի օլաղ, Տէրսատտէթտէ Պաղչէ-Դարբուսրնտա գարագօյխանէ գարշրսընտա վագը Արէլեան Գէորգ էֆէնտինին տէօղիթօսընտա, վէ Գալաթատա Վլվլուտա գարարգէխանէսի գարշրսընտա վագը Մ. Լէֆաքրէին, վէ Պէյօղլուտա Թագսիմ Ճիվարբրնտա Գօսթանթին Ա.ղէյնօնը, վէ չէհրիմիզին պաղլըճա եճզահանէլերինտէ ֆիրուխթ օլունը։

ԹԷՅԹԱՎԱԾԷ Ա'ՏԷՕՔԱԱԲԷ

ԻՏԱԼԻՍԻ

Պէհէր հաֆթա օլարադ Տէրսատտէթլէ Իսքէնտէրիյէ վէ Սուրիա սէլէնինտէ սիրարթ բօսթասը։

Տիւտելլ.ի գարտանրն թահմբը գօմանտասրնտա Շեքդիյէ նամ վապօր 1500 թոնէլլաթօ համուլէսինտէ վէ 150 պարիր գուվվէթինտէ օլարադ ալանֆանա մարտին 27ճի չարշէնպիհ կիւնիւ էօյլէնտէ սօնրա ալանֆր. սահթ 3 1/2 Տէրսատտէթտէն հարաքէթլէ ԶԱՆԱԳԳԱԼԷ, ՄԻՏԻԼԻՆ, ԻԶՄԻՐ վէ ԲԻՐԻՆՋ օղրայարագ բարար էրթէսի սապահլարրն 4 պուչուգ կիւնտէն ԻՍԿԷՆՏԵՐԻՑԷՅԷ մուվասէլէթ իսէճէք տիր։

Կօճոռ պիրէթլերի ֆամիլեանա վէ կիտիպ կէլմէ ալընօրդաս, թէնզիլը ֆէյտալա ֆիւրուխթ օլունուր։

Վաբօրտա պիրինճի սրնրդ սուֆրա թագրմբ, պանեօ օտաբը, հէքիմ վէ խրտմէճի գատրը վար տը։

Եանէ բօսթասի մէգքիւրէնին ԻՍԿԷՆՏԵՐԻՑԷՅԷ հէր չարշէնպիհ սապահբը հարէքէթ իտէն Պէրիէթիւչ Շամ վաբօրլարը տօղրու ԵԱՖԻ.յա հարէքէթ իտուպ ԻՍԿԷՆՏԵՐԻՑԷՅԷ 4½ սատտատա ՊԷՅՐՈՒԹԱ վապր օյաբ, վէ ԹԱՐԱՊԱՆՈՒ. ՄԷՐՍԻՆ վէ ԻՍԿԷՆՏԵՐՈՒՆ օղրաբ Բօսթասի մէգքիւրբն Գրբմբզը սէնիզէ իշլէյէն վաբօրլարը հէր ճումատա կիւնիւ Պրինտզի բօսթասյ չանթասրնդն մէճխանէլէրինտէն սօնդրա Սիվէյիշտէն հարէքէթլէ, Յիտտէ, Սուաքին, Մասուա, Հիւտէյտա վէ Ատէն իսքէլէրինէ ուղրաբ։

Կօճոռ, մալ վէ էմանէթ եիւքլէթմէք իսթէյենլէր Սթամպօլատա Լմին Էմինտէ Քէօքրիւ պաշընտա եէնի Վապիտ խանընտա գումբ բանեսի մէրքիւրբն ատճեթէեանէսինտէ միւրաճաաթ իթմէյի տիրէր։

Իշպու ատճեթէեանէ պէտտի Մբսբրն պիլճիւմէ բօսթա խարէխանէլէրինտէ թէետիյէ օլընմաք իւզրէ բօսթա բօլիցասրը [Մանտատթսթ] տախի իթմա իտէր։

Հէր սընրդ եօղճու իչիւն Պէ յօղանճա Տօղրու եօղճա 170 նումէրօլու մահալատէ Մ. Մ. Թոմաս Գուգ վէ էվլատը ատճենիտարնա միւրաճաաթ օլընա։

ՄԷՍԱԺԸՐԻ ՄԱՐԻԹԻՄ ՖՐԱՆՍԷԶ

բօսթա վաբօրլարը

Մէսաժբրի իտարէսի՝ Տէրսաատէթ վէ Մարսիլիա արասընտա իշլէթտիկի բօսթա վաբօրլարբրն թարիֆասընտա պու քէրբէ պէրվէճհը ամի պազը թաատիլաթ իճրա իթմիշ տիր։

Վաբօր Մարսիլիատան Տէրսաատէթէ քէմաֆիսսապբգ հէր ճումատա էրթէսի ագշամլարը հարէքէթի իտուպ, սեպտեմ. 29տան իմիպարէն թային օլընան բօսթա վաբօրը՝ Շիրա, Սէլանիք, Գավալա, Բօրլակօս վէ Զանագգալէսինէ ուղրայանագ տրը։

Քէզա Տէրսաատէթտէն Մարսիլիատա հէր բէնճէնպիհ կիւնէրի ագշամ սահմ 4տէ վաբօր հարէքէթ իտուպ, հոկտեմբեր 18ուէն իմիպարէն թային օլընան բօսթա վաբօրը՝ պիր հաֆթա Զանագգալէ, Բօրլակօս, Գավալա, Սէլանիք վէ Զմիրնա ուղրայանագ, վէ հոկտեմբեր 25ուէն իմիպարէն թային օլընան բօսթա վաբօրը օ պիր հաֆթա Զանագգալէ, Իզմիր վէ Շերբայա ուղրայանագ, վէ պու սուրէթլէ օն պէշ կիւնտէ պիր Իզմիրտէ, Սուրիա կիտէն վաբօրլա թէսատուֆ վուգու պուլանագ տրը։

Մէսաժբրի Մարիթիմ վաբօրլարբյլա Ֆրանսա չրմէնտքիրլէրինին վագթը հարէքէթլերի եէքսթիկէրէ թէսատուֆ իտէր։

Իսթէք օլունարգտա Մարսիլիա վէ Լիոնտա թէվագգուֆ իտէպիլմէք իւզրէ Սթամպօլատան տօղրու Բարիզէ գատար պիլէթլերին ֆիյաթը թէնզիլ իտիմիչ օլուպ, 1ինճի մէվգը 380 վէ 2ինճի մէվգը 274 ֆրանգ տրը։

ԹՐԱՊԻԶՈՆ-ՊԱԹՈՒՄ

Մարսիլիատան նէյէն բօսթալար իլէ տօղրու սէֆէր։

Հէր 15 կիւնտէ պիր քէրրէ ճումատա էրթէսի կիւնիւ ալաֆրանկա ագշամ սահթ 4տէ Սթամպօլատան հարէքէթ իտէր, վէ կէրէք ազիմէթտէ վէ կէրէք ավտէթտէ մունթազամէն Սամսուն, Քիրասօն, Թրաբզօն վէ Պաթում իսքէլէրինէ, վէ զայրը մէճպուրի սուրէթտէ Իզմիր, Ֆամա, Օրտու, Սինօպ վէ Ինէպօլու իսքէլէլերինէ ուղրաբ։ Սթամպօլա չարշէնպիհ սապահբը մուվասէլէթ իտէր։

ՕՏԷՍԱ

Մարսիլիատան վիւրուա իտէն բօսթա վաբօրլարը իլէ հէր 15 կիւնտէ պիր իճրա օլունը։

Սալը կիւնէրի սապահ ալաֆ. սահթ 8տէ Տէրսաատէթտէն հարէքէթ իտէր, վէ չարշէնպիհ կիւնէրի Օտէսայա վասրլ օլուբ։ Օտէսատան բաղար կիւնիւ հարէքէթ իտուպ, բաղար էրթէսի Տէրսաատէթէ միւվասէլէթ իտէր։

ԹՈՒՆԱ

Հէր 15 կիւնտէ պիր բաղար էրթէսի կիւնէրի ագշամ ալաֆր. սահթ 4տէ Սթամպօլատան հարէքէթ իտուպ, էմնահ ազիմէթտէ սուրէթը մունթազամէտէ Պուրկազ, Սիւնէ, Կալաց վէ Իպրայիլ, վէ ավտէթտէ Կալաց, Սիւնէ վէ Բիւթլենճէյ ուղրաբ վէ սալը կիւնէրի Տէրսաատէթէ վասրլ օլուբ։

ՍԳՕԹ ԵԱՂԸ

(EMULSION SCOTT)

Նիւ-Եօրգտա ՍԳՕԹ վէ ՊՕՂՆ նամ զաթլարրն սօտա վէ քիրէճ իրօֆօսֆիթլէրիրիլէ թէրթիպ էյլէտիրէլէրի

ՊԱԼԸԳ ԵԱՂԸ

Ազրզա սիւա կիսլի լէզզէթլի կէլիպ, չէյ պալըգ եաղը խասսէլերինին քեսֆիքէսի պու պալըգ եաղընտա մէվճուտ տրը։

Վէրէմ շիֆա պուլուր
Գանսրպղրգ շիֆա պուլուր
Սրրաճա շիֆա պուլուր
Էօքսիւրիւք վէ սօուգ ալմա շիֆա պուլուր
Զաքֆիրգ շիֆա պուլուր
Զօճուգլարրն քէմիք խասթալարը շիֆա պուլուր։

Ամբրպպա թարաֆընտան թավսիյէ օլունարղը կիպի, գօդուբ վէ լեզզէթի բէք էյի տիր վէ մտտեսե տախի գօլսը հազմ օլուր։

Պէլի պալը լճզախանէ վէ սբէչար տիւք քեանլարընտա սահթրրր։

Տէրսաատէթ աճէնտէլէրի Համմէր վէ Հիրզէյ։

ԽՈՒՐԴՏԷՊԻՆ

(Մէյրօսէօք)

Բասթէօր ուսուալի իւզրէ իրէք պէօճէյի թօխուսմնը թէֆիրիշ վէ մուպտէնէ իմմէյէ մախսուս օլան իշպու խուրտէպինէր Բարիզտէ սապգ Բրակմնսքինին վէ էլան Մ. Մ. Պրօն, Օսէր վէ Գուսմ.քն պէպիրգ ֆապրիգասրնտա իմալ օլունարրլար։

Բարիզ Տար իւ Լ Ֆիշոնը մուսալիմի Մ. Լոսէն Մալիօ, Մ. Մ. Պրօն, Օսէր վէ Գուսմ.քն խուրտեպինէրէյէ պաղբլան շէյլերին բէք պէրրագ կէօրիւնտիկնի պէյան ու իլան իտէր։

Խասսէթէն իրէք պէօճէյի թօխուսմրրնը թէֆիգգ ու թէֆթիշ իմմէք իւզրէ իմալ իտիլէն պու խուրտեպինէր՝ նէզրը ամիգիտ պուլունրպ, պուռնլարրն 500 գամ պէպիրգ կէօսթէրէնէրի 5½ վէ 600 գամ պէպիրգ կէօսթէրենէրի 3¾ Օսմանլը լիրասընա տրը։

Տահա պէպիրգ կէօսթէրէն խուտէպինէրը իլէ պուռնլարա տարը ալէթմ ու եաէվգթ հագգընտա սրբարրշամ գապալ իտէրմ։

Թէքմիլ Թիւրքիատա վէքիլլիգմմի
Ա. ԳԱԼԱԹՕՐԻԱՆԷՍ
Գալաթա Գարաբէդ Նօ. 5

ԴԱՐԼԸՄԱՆ ՎԷ ՊԼՈՒՄՊԷՐԿ ՄԱՂԱԶԱՍԸ

ԳԱԼԱԹԱՅԱ ՊԷՕՃԻՒԲ ՄԻԼԼԷԹ ԽԱՆԸՆՏԱ

ԻԹԹԻՀԱՏ ԲՕՍԹԱԽԱՆԷՍԻՆԻՆ ԻՒՍԹ ԳԱԹԸՆՏԱ

Մէգքիւբ մազազատա հէր նէվ պէյազ չամաշրը, գաբնլար իչիւն մանթօլար, լօճուգ էլլիսէլերի, եարբմ ֆիսթանլար, գօրսէլէր, ճէհեղ իչիւն չամաշրղլար, նազգ իշլէմէլերի, էնվալ չօրապլար, մէնթիլեր վէ սաբ պու կիպի մալլար զայէթ էհվէն ֆիյաթլա ֆիրուսթ օլունը։

Գնաֆֆէի ալեա ճէնտէն օլան պու մալլար թօրտան վէ բերաբէնտէ սահթրրը։

Պու մալլար՝ Վ.իէննա մէ Պերլինտէ խուսուսի ֆապրիգալարտա իմալ օլունարպ, Ինկիլթէրա, Իթալիա վէ Էվրօբանրն սաբ մէմլէքէթլերինտէն տախի մալ ճէլպ օլունը։

Էկեր պէտէլի բալիցա վէ նախօտ բօսթա բուլը իլէ կէօնտէրիլիր իսէ, թաշարարտան վագը օլան սրբարրշամ տախի իճրա օլունը։

Պէյնիմէյէն մալլար կերի ալընրպ ագչէսի իտտէ օլունը վէ եալընրզ նազէյէ իւճրէթի ալրգօնուլը։

Գաարնլարա սուհուլէթ օլմագ իւզրէ մէգքիւբ մազազա՝ քէնտի ճէսիմ տէրօղի. թօլարրնա մանկիր պիր թէզրինին թահթը իտարէսինտէ պիր թէզրիկանէ զամմ ու իլավէ իթմիշ օլաղը կիպի, բամարլատա մանթօ վէ ս իրէ եաբմագ իչիւն էվրօբատան էնվալի չէշիտ գումաշլար տախի կէթիրթմիշ տիր։

Ա. ՐՈՒԷՆՆԷՍ

ՀԱՐԻԳԷ ԳԱՐԸԸ ՍԻԿՈՒՐԹԱ ԴՈՒՄԲԱՆԵԱՍԸ

1837ՏԷ ԹԻԷՍԻՍ

Սերմայէ	4,000,000
Գոնթրատ ը Բրիմ	4,000,000
Սենէվի Բլրիմ	600,000
Շեմոնտէ գատար թէէտիյէ էթմիշ թազմինատ	30,000,000

Բարիզին եմմբ իւզէրինէ իրդաղ իտէն Գրէտի Ֆոնսիէ տը Ֆրանս պանգասընդն էմ. լաքլարրնդն սէկուրիթասընը աէրէօհտէ իտէն սալիք իւլ պէյան գումանէանդն՝ պիր սէնէյի միւթեմմալաղ Մէմմպիքը մահբուսէտ տախի հարիգէ գարշը մուասէլէ իճրա իտէկէյէքտէ օյան միւտիրիյէթը ումումիյէսինին տահա պիր հիսսէն թարիգէ ճէրէյանը մուամէլէսի իչիւն պու քէրրէ Մ. Շէհիրլեան իշթիրաք էյլէմիշ տիր։ Պատէմա մէգքիւբ իտարէտտէ զայէթ էհվէն ֆիյաթ վէ շէրաիթը միւթեմիյէ իլէ խանէ վէ մօպիլէա վէ էշեախ սարիբէի թիւճճարիյէ սիկուրթա իտուպ, սահմադը մէսսալիհին տօղրուտան տօղրույա միւրաճաաթլարընտա հաալ օյանագ ըրմտանէն եիւզտէ 3 թէրբ իտէճէկի վէ գաղա վուսնտտ տերազագ թազմին իտէճէկինի թէճհիհա իտէր։

Միւտիրյէթը ումումիյէ Գալաթատա Իզմիրլի օղլու խանընդրը հ.օ. 10

Սթամպօլատա շիւպէսի՝ Իսկի-Զապթիյէ գուբրպինտէ հ. 50 սատաքի Մարտիկ Էսպէրան

Ամթնատա՝ Ա. Բանաս վէ Ն. Գուբրս

Իսքենտերիյէտէ՝ Ս. Բ. Իզմիրտիա։

ԳՐԷՏԻ ԼԻՕՆԷՆԻՆ

ԱՆՕՆԻՄ ՇՈՒՐԳԷԹԻ

Սերմայէ 200·000·000 ֆրանգ

Տէրսաատէթ աճէնցիասը

Գալաթատա Գարաքէօյտէ քէօրրիւ պաշընտա Հալաճեան խան

Աճէնցիա շիւպէսի

Սթամպուլտա Սուլթան Համամը սօգաղընտա Հաճօբուլօ խան

ԳՐԷՏԻ ԼԻՕՆԷ պիլճիւմէ պանգա մուասէլէլերինի տէրէօհտէ իտէր։
Էսհամ իւգէրմէ իդրաղ իտէր։
Էսհամ բէհին պարագ հիսսայը ճարի ալար։
Ֆրանսայա վէ սայիր էնճէպի Ամիգքլիրինէ բօլիցա քէշիտէ իտէր։
Համիլինէ էտա օլունմագ իւզրէ գրէտիթօ քանգըսալարը վերրը։
Պօրսա իշլերի իչիւն վերիլէն կմրլերի իճրա իտէր։
Էսհամ հրգիզ իտէր։
Թէսլիմ օլունան նագտը գապալ իտէր, վէ մուղապիլինա լէրույիքը մանիմմ իւզէ պօնպար վերրը։

ՍԹԱՄՊՈՒԼ ԱՃԷՆՑԻԱՍԸՆԸՆ ՇԻՒՊԷՍԻ պանգա իշլերինէ մասատա, էմԹաա իւզէրինէ տէ ազչէ էօտուճճ վերրը։ Քէզալիք մէգքիւբ ղբաէ՝ արտիյէտ գալանագ օլան էմթաալը կէօմրիւքտէն ալրը սագլար, վէ Սթասպօլտա վէ եախօտ մէմալիքը լճնէպիյէտ սամբլրանագ էմթաալա տա գօմիսիոնբլէրգ իտէր։

Մահալը տէրսը Սթամպօլտա Զինչ քրազարընտա 31 նումէրօլու մահալատտիր։

ՍՈՒԼԱՖԱԾԱԳԳԷԹԸ

ԱԶԻՄԷԻ ՈՒՄՈՒՄԻՅԷ

Բէրուտնդն գօգա ազամճնտան մուխրեճ ՄԱՐԻԱՆԻ ՇԱՐԱՊԸ՝ վիճուտտա էն զիյատէ գուվվէթի վէրիճի (Ֆօնկ) պիր մուպտիճէ օլուպ, «էս սրբրլարրդա, վէ հազմ վի նէգէս ալէթլէրինտէ տախ խայրտէն խարլն հոյատի վէ գուվվէթի վերիր։ Մէգքիւբ շարապ գրնագրնա կիպի հարարէթի վերմէկիպ, գանսզգրրդա գարրը օլան իլանճարը տա էն ալէսար օլտուրրնտան, գրնագրնայա միւրեճճահ տրը։ Իչիմի թահթը օլտուղընտան, սուֆրալարտա տա շարապ էերինէ գուլանդրմաղա պաղլանմբը վէ պէտլէճէ հօշ պիր սուրէթտէ միւճուտա գուվվէթի վէ սրհէրի վերմէկտէ պուլունմբ տրը։ Վէզալիք պու շարապ էրբէլէրին իգթիսարբզլըղընը տէճի իթտիկի կիսի, էն զարբի ա տամմարա տտախի կէնճլիք գուվվէթի վերիր։

Պու շարապին մուճիտի Բարիզտէ Պուլվար Հօսմանտա 41 նումէրօտա գօգպրը էն էվվել հէր քէսին գուլլանապիլէճէյի պիր հալէ գգան Մարիանի էճզախանէսի օլաղ, Թիւրքիա իչիւն ամենթէէ ումումիի տէ Տէրսաատէթտէ Գանճիլք Պիրատէրլէրին Ինկիլիզ էճզախանէսի տրը։